

ՄԵՐ ԱՆԿԻՒՆԵՆ

Պաքուի Ջարդերէն 29 Տարի Ետք

1990 թուականի ճիշդ այս օրերուն՝ Յունուարի 13-19-ին, Պաքուի Հայ բնակչութիւնը թիրախ դարձաւ զանգուածային ջարդի: Ատրպէյճանի մայրաքաղաքին մէջ ի գործ դրուեցան հակահայ հերթական արարքները, որոնք կը յաջորդէին տարի մը առաջ Սուճալիի եւ ապա Կիրովապատի մէջ տեղի ունեցած նոյնանման գործողութիւններուն: Պաքուի ջարդերու զոհերու իսկական թիւը մինչեւ օրս կը մնայ անյայտ, սակայն տարբեր գնահատականներով մօտ 500 հոգիներ ենթարկուեցան դաժան ճակատագրի, իսկ մնացեալները եղան տեղահան:

Պաքուի ջարդերու ետին կեցած էին պետական այն կառոյցները, որոնք պէտք էր պաշտպանէին իրենց քաղաքացիները՝ անկախ անոնց ազգային պատկանելիութենէն: Ականատեսներու վկայութեամբ Պաքուի ջարդերը ինքնաբերական չեն եղած երբեք եւ ընդհակառակը անոնք կը կրէին կազմակերպուած բնոյթ: Հայերու բնակարաններուն հասցէները իրենց ձեռքին, կատաղած ամբողջ կը յարձակէր քաղաքին մէջ մնացած 30-40 հազար, ընդհանրապէս տարեց եւ հաշմանդամ մարդոց վրայ, որոնք չէին կարողացած միանալ Պաքուի մօտ 250 հազար Հայ բնակչութեան մինչ այդ տեղի ունեցած զանգուածային փախուստին:

Մէկ շաբաթ տեւող կոտորածներէն ետք, խորհրդային Միութեան վերջին նախագահ Միխայիլ Կորպաչովի հրամանով Սովետական զօրքերը՝ Յունուար 20-ին մուտք գործեցին Պաքու՝ վերջ տալու համար Հայերու նկատմամբ տեղի ունեցող անմարդկային վերաբերմունքին:

Վերջին շրջանին Պաքուի իշխանութիւնները սկսած են խօսիլ «Ատրպէյճանի կազմին մէջ Լեռնային Ղարաբաղին լայն ինքնավարութիւն» տալու եւ բնակչութեան ապահովութիւնը երաշխաւորելու մասին: Յունուար 15-ին Հայաստանի Ազգային ժողովը իր նիստի ընթացքին բանաձեւ որդեգրեց՝ դատապարտելով Պաքուի ջարդերը ու յիշատակելով անոնց զոհերը: Խորհրդարանի այս որոշումը կու գայ անգամ մը եւս յիշեցնելու միջազգային հանրութեան, որ կարելի չէ վստահիլ Ատրպէյճանի իշխանութիւններու խոստումներուն, յատկապէս նկատելով անցեալի տխուր օրինակները:

«Երեւանը գրաւելու» մասին խօսող Ալիեւը շատոնց կորսնցուցած է Արցախի հայութեան ապագայի մասին կարծիք յայտնելու բարոյական իրաւունքը: Պաքուի ջարդերու տարելիցը առիթ է անգամ մը եւս միջմոտր պետութիւններուն յիշեցնելու, որ Ատրպէյճանը չէ այն պետութիւնը, որուն կարելի է վստահիլ Արցախի Հայութեան ճակատագրի:

«ՄԱՍԻՍ»

Նիկոլ Փաշինեան Նշանակուեցաւ Հայաստանի Վարչապետի Պաշտօնին

Յունուար 14-ին տեղի ունեցաւ Հայաստանի նորընտիր Ազգային ժողովի անդրանիկ նիստը, որ կը նախագահէր խորհրդարանի ամենատարեց պատգամաւորը՝ ազգային փոքրամասնութիւններու ներկայացուցիչ Կնչազ Հասանովը:

Հասանովի բացման խօսքէն ետք, խորհրդարանին օրհանգի խօսք ուղղեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը, ապա ելոյթ ունեցաւ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսեանը:

Տեղի ունեցաւ Ազգային ժողովի նախագահի ընտրութիւնը: Արարատ Միրզոյեանը ընտրուեցաւ 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ: 132 պատգամաւորէն Միրզոյեանի օգտին քուէարկեցին 131-ը, մէկ քուէաթերթիկ ճանչցուեցաւ անվաւեր:

Նոյն օրը, նախագահ Արմեն Սարգսեան նախագահական նստաժամը ներս հանդիպում ունեցաւ է Ազգային ժողովի արտահերթ



Արմեն Սարգսեան նախագահական նստաժամին մտքադիմադրութեան 149-րդ յօդուածի առաջին մասը, նախապետի պաշտօնին

ընտրութիւններու արդիւնքով մեծամասնութիւն ստացած ուժի՝ «Իմ քայլը» դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինեանի հետ եւ հիմք ընդունե-

լով Սահմանադրութեան 149-րդ յօդուածի առաջին մասը, նախապետի պաշտօնին

Շար.ը էջ 5

Հայ Եկեղեցւոյ Արեւմտեան Թեմի Հոգեւորականներու Յայտարարութիւնը

Մենք՝ Արեւմտեան Թեմի ներս ծառայող հոգեւորականներս, կու գանք մերազն ժողովրդին ու հաւատացեալներուն ուշադրութեան յանձնել, թէ վերջերս ակառօնապէս կ'ըլլանք կարգ մը վճարուած անհատներու կողմէ անընդունելի եւ փողոցային ցեխարձակումներու՝ հասցեագրուած Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին եւ Հիւսիսային Ամերիկայի Արեւմտեան Թեմի Առաջնորդ Սրբազան Հօր բարի անուհին ու նկարագրին:

Ակնյայտ է, որ ցեխարձակումները մտացածին են, անհիմն, երեւակայական ու անիրական, իսկ չարագործ բանասարկուները՝ եկեղեցւոյ եւ մանաւանդ հաւատքին հետ առնչութիւն չունեցող, ինքնակող «ազգայիններ»: Քաջ գիտենք, որ մեր Վեհափառ Հայրապետին ու Սրբազան Հօր բարի անունը մըրտել յանդգնող անհատները կը հետապնդեն անձնական շահերէ մղուած նպատակ ու մտադրութիւն:

Կ'ուզենք քաջատեղեակ պահել մեր հաւատացեալ ժողովուրդը, որ Արեւմտեան Թեմիս համայն հոգեւորական դասը, Թեմական Խորհուրդով միասին, համախմբուած՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի, Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին ու Թեմիս Առաջնորդ Սրբազան Հօր շուրջ, միասիրտ ու միաբան խստիւ կը դատապարտենք բոլոր զրպարտութիւններն, ցնդաբանութիւններն ու անհիմն բամբասանքները հասցեագրուած Վեհափառ Հայրապետին եւ Արեւմտեան Թեմի Առաջնորդ Սրբազան Հօր բարի անունին:

Կոչ կ'ուղղենք նաեւ ԱՄՆ Արեւմտեան ափին գործող բոլոր հայկական կազմակերպութիւններուն՝ ազգային, քաղաքական, հոգեւոր, մշակութային եւ բարեգործական, որպէսզի պաշտօնական յայտարարութեամբ դատապարտեն խռովարարներու լերիւրալից արտայայտութիւնները:

Եթէ իսկապէս կ'ուզենք ըլլալ «լոյսի որդիներ», ուրեմն պարտինք մեր հայեացքն ու մտածումը ուղղել դէպի լոյսը եւ ճշմարտութիւնը՝ դատապարտելով խաւարն ու խաւարի իշխանը: Պետոս Առաքեալ կը զգուշացնէ. «Զօն եղէք, արթուն կեցէք, որովհետեւ ձեր ուտիւրը՝ Չարախօսը կը շրջի մօնչող առիւծի պէս՝ փնտռելով, թէ որու կ'ըլլէ»: Ա. Պետոս 5:8

Համայն հոգեւորական դասը, Թեմական Խորհուրդը ու բոլոր Թեմական կազմակերպութիւնները միահամուռ սատար կը կանգնեն Առաջնորդ Սրբազան Հօր յառաջիկայ բոլոր օրինական քայլերուն եւ աղօթք կը բարձրացնեն առ Աստուած, որ չքանան չարիքները, սէր ու համերաշխութիւն տիրէ մեր համայնական կեանքէն ներս:

Աղօթարար՝
Արեւմտեան Թեմի Եկեղեցական Դաս եւ Թեմական Խորհուրդ
Յունուար 11, 2019
Պրըպէնք, Գալիֆորնիա

Հայաստանի Նոր Դեսպանը Իր Հաւատարմագրերը Յանձնած է Նախագահ Թրամփին



Նախագահ Թրամփի եւ դեսպան Ներսեսեանի Սպիտակ Տան մէջ

Միացեալ Նահանգներու մէջ Հայաստանի դեսպանՎարուժան Ներսեսեան իր հաւատարմագրերը յանձնած է ԱՄՆ նախագահ Տանըլտ Թրամփին:

Ողջունելով նախագահ Թրամփի շնորհակալութիւնները, վարչապետի ու ժողովուրդի անունով դեսպան Ներսեսեան նշած է, որ իրեն համար մեծ պատիւ ու պատասխանատուութիւն է Հայաստանը ներկայացնել Միացեալ Նահանգներու մէջ այս կարեւոր ժամանակաշրջանին:

«Հաւատարմագրերու յանձնման արարողութեան ժամանակ տեղի ունեցած կարճ գրոյցի ընթացքին նախագահ Թրամփի ու դեսպան Ներսեսեան կարեւոր համարած են տարբեր ոլորտներու մէջ երկկողմ յարաբերութիւններու ընդլայնմանն ուղղուած քայլերը: Կողմերը շեշտած են ամերիկահայ համայնքի դերակատարութիւնը երկու երկիրներու միջեւ բարեկամութեան զարգացման գործին մէջ»:

ՎԱՅԱՍԱՆԵԱՆ ՄԱՍԻՍ

Մարդն Աւելի Բարդ է, Քան Նրան Կայցրած Պիտակը

ԱՐԱՍ ԱՐԲԱՅԱՍԵԱՆ

Իմ յօդուածներում եւ գրա-
նումներում ես յաճախ եմ օգտագոր-
ծում «քառակուսի» բառը, երբ
խօսք է գնում մարդկանց մտածելա-
կերպի եւ դրսեւորումների մասին:
Թէեւ մտաւորապէս պարզ է, թէ
ինչի մասին է խօսքը, այնուամենայ-
նիւ՝ պարզաբանեմ: Երբ ասում ենք՝
«քառակուսի», նկատի ունենք երկ-
րաչափական պատկեր, որն իր որո-
շակի յատկութիւններով անփոփոխ
է: Մեծ թէ փոքր, սեւ թէ կանաչ,
գծած կաւիճով թէ գրչով, քառակու-
սին մնում է քառակուսի:

Խնդիրն անհամեմատ աւելի
բարդ է, երբ մենք խօսում ենք
հասարակական երեւոյթների եւ
մարդկանց մասին: Երբ ասում
ենք՝ «զգուելի անձնաւորութիւն»,
պարտադիր պէտք է հարցեր ծա-
գեն՝ արդեօք նա ո՞րչո՞ւ մարդու-
թեան համար է զգուելի, արդեօք
նա մի՞շտ, ծնուած օրից էր
այդպիսին: Կամ հակառակը՝ երբ
մէկին անուանում ենք «հրաշալի
մարդ», կարո՞ղ ենք արդեօք պնդել,
որ նա միշտ եւ բոլորի համար է
հրաշալի, թէ՞, որն աւելի հաւանա-
կան է, կան մարդիկ, որոնք նրան
տանել չեն կարող:

Եւ հաճա՞ երբ մենք սահմանա-
փակում ենք միայն մէկ բնու-
թագրիչով եւ մեր կանխակալ պատ-
կերացումներից ելնելով չենք ու-
զում տեսնել մարդուն կամ երեւոյ-
թը իրենց ողջ բարդութեամբ ու
բազմակողմանիութեամբ, հենց դա
եմ ես անուանում «քառակուսի»
մտացում: «Քառակուսիութիւնը»
բերում է անհանդուրժողականու-
թեան եւ ֆանատիզմի, իսկ դրա
բացակայութիւնը լայնատեսութեան
եւ ներողամտութեան նախապայ-
մանն է: Այդ վերջին, իմ կարծի-
քով՝ ճիշտ յատկութիւնները պէտք

է կիրառել նաեւ այն դէպքերի
համար, երբ մարդիկ մեղադրու-
են կամ դատապարտուել են ծանր
յանցագործութիւնների համար:

Լաւ է, որ կայ հաւանականու-
թիւն, որ սպանութեան համար
դատապարտուած Մհեր Ենոքեա-
նին ազատութիւն կը շնորհեն՝ իր
կատարած յանցագործութեան հա-
մար նա բաւական երկար մեկու-
սացուած էր հասարակութիւնից:
Անկեղծօրէն ցանկանում եմ, որ
նրա եւ մի շարք այլ ցմահ ազա-
տագրուածների գործերը դիտարկ-
ուեն մարդասիրութեան տեսան-
կիւնից: Վատ է, որ Մհերը անկեղծ
չէ՝ շարունակելով պնդել, թէ իբր
սպանութիւն չի գործել:

Հասկանալի է, որ ՊՊԾ գնդի
վրայ գինուած յարձակում գործած
եւ անմեղ մարդկանց արեան հա-
մար պատասխանատու մարդկանց
մեծ մասին ազատ են արձակել՝
եղնելով ինչ-ինչ քաղաքական հաշ-
ուարկներից: Հասկանալի չէ, որ
նրանք նախ՝ երեք սպանութիւննե-
րից միայն մէկն են ընդունում,
իսկ այդ մէկին վերաբերեալ, ըստ
էութեան, ասում են՝ սպանել ենք,
լաւ ենք արել, դա ապստամբու-
թիւն էր, ազգին դա պէտք էր: Ինձ
համար առաւել անհասկանալի է,
որ այդ տեսակէտը կիսում են
հազարաւոր հայեր:

Բայց եթէ մարդիկ չեն մտա-
ծում իրենց արարքների եւ մտա-
ծելակերպի հոգեւոր հետեւանքնե-
րի մասին, դա, ի վերջոյ, իրենց
գործն է: Բոլոր դէպքերում սխալ
է մէկ բառով կամ մէկ բառակա-
պակցութեամբ բնութագրել մարդ-
կանց, այդ թւում՝ նրանց, որոնց
դիրքորոշումը խիստ անընդունե-
լի է թւում: Պիտակներ կ'պցնելը
«քառակուսի» լինելու ամենակա-
րեւոր ցուցիչն է:

«ԱՌԱՒՕՏ»

Բաղրամեան 19-ում Սկսուեց Անխուսափելի

ՅԱԿՈԲ ԲԱԴԱԼԵԱՆ

Յունուարի 14-ին մեկնարկեց
Հայաստանի նոր խորհրդարանի
աշխատանքը, որի առաքելութիւնը
պէտք է լինի թաւաշէտ յեղափո-
խութիւնն աւարտելն ու տնտեսա-
քաղաքական, արժէ-մշակութային
յեղափոխութիւն սկսելը: Դա գործ-
նակնում լինելու է շատ աւելի
բարդ, որովհետեւ ի տարբերու-
թիւն այն հանգամանքի, որ հան-
րութեան մէջ կար թաւաշէտ յեղա-
փոխութեան գրեթէ տոտալ նա-
խադրեալ, պահանջարկ, շարժա-
ուիթ, տնտեսա-քաղաքական եւ
առաւել եւս արժէ-մշակութային
յեղափոխութեան հանրային նա-
խադրեալները, պահանջարկը կամ
շարժաուիթը ամենեւին տոտալ չէ:

Աւելին, իրավիճակն այդ
առումով այնպիսին է, որ բաւա-
կան շօշափելի է անգամ դիմադ-
րութեան օժախների առաջացման
վտանգը: Միւս կողմից, դրանք
առաջանալու են անկախ այն հան-
գամանքից՝ կը գնա՞նք նոր խորհր-
դարանը խորքային ռեֆորմների,
թէ ոչ: Եւ էլ աւելին՝ այդ օժախնե-
րի առաջացումն ու յատկապէս
դրանց քայքայիչ ազդեցութիւնն
առաւել մեծ է լինելու ռեֆորմ-
ների բացակայութեան կամ յա-
պղման պարագայում:

Միւս կողմից, անշուշտ շատ
կարեւոր է, թէ ինչպիսին է ռե-
ֆորմների վերաբերեալ պատկե-
րացումն ու նաեւ դրանք հանրու-
թեանը մատուցելու կարողութիւնը:
Մատուցելու այնպէս, երբ հանրա-
յին շերտերի համար կը լինի
համոզիչ, որ անգամ որոշակի ցա-
ւային զգացողութիւններ պարու-
նակող որեւէ ռեֆորմ խորքային ու
երկարաժամկէտ առումով պարու-
նակում է հանրութեան համար լայն
ու մեծ հնարաւորութիւններ եւ
ամենեւին նախատեսուած չէ լոկ
«էլիտար» շրջանակների համար:

Դա էլ իր հերթին առաջնա-
յին է դարձնում այն հարցը, թէ
ինչպիսի արժէ-մշակութային կա-
ցութեան ձեւով հանրութեանը կը
ներկայանալ այն նոր էլիտան, որը
պէտք է կրի խորքային տնտեսա-
քաղաքական եւ արժէ-մշակութային
ռեֆորմների առաքելութիւնը: Իսկ

Նիկոլ Փաշինեանն է: Բայց Նիկոլ
Փաշինեանը (տուեալ դէպքում նա-
եւ նրա թիմը) կարող է կորցնել
ժողովրդի զգացումը, ինչը առանձ-
նապէս անբնական չէ Հայաստանի
տիպի երկրներում, արդէն իսկ
թիկնագործի անդամին պատգամա-
ւոր դարձնելը, այնուհետեւ վերջի-
նիս կը քոտ յոխորտանքները քա-
ղաքացիական հասարակութեան
ներկայացուցչի հանդէպ լաւ բան
չեն խոստանում: Կարճ ասած, նոր
իշխանութեան ներկայացուցիչնե-
րը չափազանց յագեցած են լեզու-
տիմութեամբ իրականութեան զգա-
ցումը բանի տեղ դնելու համար:
Այդ իրականութեան զգացումին
կարող է խանգարել նաեւ այն
ընդդիմութիւնը, որ կայ խորհր-
դարանում, հա՛ա ինչու է կարեւոր-
ւում ժողովրդի դերը:

Այս իշխանութիւնն այլեւս
խորհրդարանում չի կարող ընդ-
դիմութիւն ստեղծել յանձին ԲՀԿ-
ի եւ ԼՀԿ-ի: Մնում է, որ ժողովուր-
դը դառնայ նրանց իրականութեան
զգացումը:

«Ի ԼՈՒՐ»

Ժողովուրդ է Պետք

ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐԵԱՆ

Իշխանութիւնը միայն պայ-
մանական է նոր: Այս իշխանու-
թիւնը, ըստ օրէնքի, պաշտօնավա-
րելու է 5 տարի: Նշանակում է,
հինգ տարի ինքն իրեն անձեռնա-
խելի է զգալու: Նրա մէջ հիմնա-
կանում ներգրաւուած են երիտա-
սարդներ:

Այսինքն, մարդիկ, որոնք կեան-
քի սկզբում արդէն ունեն հրա-
հանգներ անելու, ինչ-որ վայելք-
ներից օգտուելու սահմանադրա-
կան լիազօրութիւն: Հինգ տարի
յետոյ հենց նրանք են կանգնելու
իշխանութիւնը կորցնելու սպառ-
նալիքի առջեւ:

Սերժ Սարգսեանի իշխանու-
թիւնը սարսափելի էր նրանով, որ
անհասկանալի մարդիկ ամէն գնով
կանգնեցրել էին ժողովրդի մաս-
նակցութիւնը իշխանութեան ձե-
ւաւորման աշխատանքներին: Աւե-
լին, ժողովուրդը «աջ քաշած» մի
օրգանիզմ էր, որն ինքն էլ այլեւս
չէր դիմադրում պետութեան մէջ
դեր չունենալուն: Ի վերջոյ դա
հանգեցրեց յեղափոխութեան:

Նիկոլ Փաշինեանի իշխանու-
թեան մէջ մարդիկ են, որոնք դեռ
նոր են զգալու իշխանութեան հա-
մը: Նրանք դեռեւս չունեն այն
ժողովուրդը, որը պիտի նստի նրանց
չնչին եւ ցոյց տայ, որ եկել են

ծառայելու, ոչ թէ վայելելու:

Այդ ժողովուրդը չկայ: Այդ
ժողովուրդը դեռ նոր պէտք է
ձեւաւորուի: Եւ ժողովուրդը մի
«խասիաթ» ունի, որն ի վերջոյ չի
ներում ոչ մէկին՝ ինքը երբեք չի
մտնում ուրիշի իշխանութեան
ախորժակի մէջ, եթէ դա իրենը
չէ: Իր կեանքում ոչ մի փոփոխու-
թիւն չտեսնելով ժողովուրդը չի
կարող հինգ տարի մտածել, որ
իշխանութիւնը գիտի ինչ է անում:
Ահա ինչու, գրեթէ ամբողջու-
թեամբ երիտասարդներով ձեւա-
ւորուած իշխանութիւնը ապագա-
յում կարող է խնդիրներ ստեղծել
ոչ թէ անպատասխանատուութեան,
այլ իշխանութեան համը առումով՝
նրանք թարմ ուժեր են, նրանց
ատամներն առողջ են, նրանք կ'իմա-
նան ինչը պաշտպանել: Ահա ինչու,
այնպիսի իշխանութեանը ժողովուրդ
է պէտք: Իսկ ժողովուրդ ասուածը
Հայաստանում եղել եւ մնում են
մարզերի բնակիչները, որոնք այն-
պէս չէ, որ վերագտել են իրենց
ձայնը: Պարզապէս այլեւս նրանց
ճշտող չկայ, նրանց խանգարող չկայ:

Այսինքն, յեղափոխութիւնը
պետութիւնը պէտք է ապահովի
ժողովրդով: Քանի որ ինքնին յե-
ղափոխութիւնը եւ պետութիւնը
փաստ են: Իշխանութիւնն ունի իր
Նիկոլ Փաշինեանը: Ինքնին են-
թագրելի է, որ նա նաեւ ժողովրդի

այդտեղ ազնուութիւնը, անկեղծու-
թիւնը, անձնական չկոռուծպաց-
ուածութիւնը կարեւոր, սակայն պա-
հանջուող յատկանիշների եւ բնու-
թագրերի մի մասն են միայն:

Անհրաժեշտ յատկանիշները
շատ են, եւ ակնառու է նաեւ, որ
հասարակութիւնը թաւաշէտ յեղա-
փոխութեան արդիւնքում ձեւաւոր-
ել է նոր իշխանութիւն, սակայն
չի ձեւաւորել նոր էլիտա: Եւ աւե-
լին, նոր էլիտան հանրութիւնը չէ,
որ ձեւաւորելու է: Էլիտան ձեւա-
ւորում է ինքն իրեն, կերտում է
ինքն իրեն, իսկ յետոյ արդէն իր
«պատկերով ու նմանութեամբ»
ձեւաւորում է հասարակութիւն:

Նոր խորհրդարանն այդ
իմաստով ձեւաւորուած նոր իշ-
խանութիւնն է, որը պէտք է ձեւա-
ւորի ազգային-պետական նոր էլի-
տայի արմատաւորման համար անհ-
րաժեշտ միջավայրը:

Այլ կերպ ասած, նոր խորհր-
դարանը պէտք է աւարտի թաւա-
շէտ յեղափոխութիւնը, բայց նորը
սկսելով: Այլապէս թաւաշէտ յեղա-
փոխութիւնը ոչ թէ կ'աւարտուի,
այլ կը քայքայուի, ինչի դէպքում
բաւական բարդ կը լինի ասել, թէ
ինչ կը պարարտացնի այդ քայքա-
յումը: Գործնականում, Ապրիլ-Մա-
յիսին Հայաստանում սկսուած գոր-
ծընթացը ընթանում է իր տրամա-
բանական հունով, եւ խոշոր հա-
շուով Յունուարի 14-ին մեկնարկեց
այդ ճանապարհի անխուսափելի
հանգրուանը, որը չէր կարող չլինել:
Այժմ հարցն այն է, թէ ինչպիսին են
լինելու ընթացքի յաջորդ հանգր-
ուանները, այն դէպքում, երբ դրա-
կան նախադրեալները պահպանում
են մինչ այժմ ընթացքի ընդհանուր
տրամաբանութեան պահպանման
պայմաններում:

«ԼՐԱԳԻՐ»



ՄԱՍԻՍ ՇԱԲԱԹԱԹԵՐ
ՊԱՇՏՕԱԹԵՐԹ՝
ՍՈՑԻԱԼ ԴԵՄՈԿՐԱՏ ՅՆՉԱԿԵԱՆ
ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ
Արեւմտեան Ամերիկայի Շրջանի

ՎԱՐԻՉ ՏԵՕՐԵՆ
ՎԱՅԵ ԱՋԱՊԱՅԱՆ

MASSIS Weekly
Organ of the Armenian Social
Democratic Hunchakian Party
of Western USA
1060 N. Allen Ave.
Pasadena, CA 91104
Phone: (626) 797-7680
Fax: (626) 797-6863
E-Mail: massis2@earthlink.net
http://www.massisweekly.com

(USPS 667-310) (ISSN 0744-334X)
Published Weekly
Except Two Weeks in August

ANNUAL SUBSCRIPTION RATES:
USA \$50.00, \$100.00 (First Class)
Canada \$125.00 (Air Mail)
Overseas \$250.00 (Air Mail).
All payments must be made in
US funds & Drawn on US banks.

Periodicals Postage Paid
at Pasadena CA.
Please Send Address Change To
MASSIS WEEKLY

ՎԱՅԱՍԱՆԵԱՆ ՆԵՐՔԻՆ ԼՈՒՐԵՐ

Արմեն Գեորգեան. Ես Շատ-Շատ Բան Ունիմ Ըսելու Եւ Պատմելու, Բայց Հիմա Ատոր Ժամանակը Չէ

Նախկին փոխվարչապետ, Ազգային անվտանգութեան խորհուրդի նախկին քարտուղար Արմեն Գեորգեանի խափանման միջոցի հարցով Գլխավոր դատախազութեան բողոքի քննութիւնը յետաձգուած է:



Նախկին փոխվարչապետ Արմեն Գեորգեան

Վերաքննիչ քրէական ատենանէն ներս դատը սկսած ու աւարտած է շատ արագ:

Գեորգեանի պաշտպան էրիկ Ալեքսանեանը ըսած է, որ պաշտպանական կողմը չէր ստացած բողոքի օրինակը, ուստի միջնորդած է յետաձգել դատական նիստը - «Դատարանից խնդրեցինք դատական նիստը յետաձգել, դատախազութեան կողմից ներկայացուած վերաքննիչ բողոքը տրամադրել, որպէսզի պաշտպանական կողմը ծանօթանայ»:

Ինքը՝ Գեորգեանը, որ կը մեղադրուի միաժամանակ չորս յօդուածով, եւս մէկ անգամ յայտարարուած է, որ չընդունիր առաջադրուած մեղադրանքները:

Լրագրողներու հարցերուն ան գրեթէ չէ պատասխանած՝ նշելով, որ կը խօսի, երբ ժամանակը գալի - «Ներկայացուած մեղադրանքները չեմ ընդունում եւ համարում եմ անհիմն... Կը գայ ժամանակը ես շատ-շատ բան ունեմ ասելու եւ պատմելու: Բայց հիմա դրա ժամանակը չէ»:

Ռուպերթ Քոչարեանի եւ Սերժ Սարգսեանի օրօք բարձր պաշտօններ զբաղեցուցած Գեորգեանին առաջին մեղադրանքը առաջադրուած էր դեռ անցած տարուան օգոստոսին: Ան մեղադրուած էր արդարադատութեան խոչընդոտելու համար եւ գործը միացուցեալ «Մարտի 1»-ի գործին: Իսկ արդէն Դեկտեմբերին Յատուկ քննչական ծառայութիւնը եւս երեք յօդուածով մեղադրանք առաջադրեց նախկին փոխվարչապետին, որոնք են՝ առանձնապէս խոշոր չափերու կաշառք ստանալը, փողերու լուսցումն ու սահմանադրական կարգի

տապալման օժանդակելը: Այս ամէնը հաշուի առնելով նախաքննական մարմինը դիմած է դատարան՝ Գեորգեանը կալանաւորելու համար, սակայն առաջին ատենը Դեկտեմբերին մերժած է միջնորդութիւնը:

Էրիկ Ալեքսանեանը պարզաբանած է. - «Առաջին ատենի դատարանը երկու մեղադրանքով՝ սահմանադրական կարգը տապալելը եւ առանձնապէս խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքներով հաստատել է, որ հիմնաւոր կասկածը առկայ չէ, այսինքն Արմեն Գեորգեանը առնչութիւն չունի իրեն վերագրուող յանցագործութեան հետ: Իսկ ինչ վերաբերում է փողերի լուսցմանը, թէեւ հաստատել է հիմնաւոր կասկածի առկայութիւնը, սակայն նշել է, որ կալանաւորման հիմքերը առկայ չեն»:

Թէ ինչ ապացուցներ ներկայացուցած է նախաքննական մարմինը փողերու լուսցման դրուագով, Գեորգեանի փաստաբանը չէ մանրամասնած՝ պատճառաբանելով, թէ անոնք կը վերաբերին գործի փաստական հանգամանքներուն, որոնց մասին ինքը խօսելու իրաւունք չունի:

Գործով յաջորդ դատական նիստը 17 Յունուարին է:

Նիկոլ Փաշինեան. Լրատուական Դաշտի 90%-ը Կը Պատկանի Նախորդ Իշխանութեան Ներկայացուցիչներուն

Վարչապետ Նիկոլ Փաշինեանը ուղիղ եթերի ժամանակ նշած է, որ լրատուական դաշտի 90%-ը կը պատկանի նախորդ իշխանութեան ներկայացուցիչներուն կամ ընդդիմադիր է գործող իշխանութեան: Ան նշած է, որ ինչպէս այլ ոլորտներու մէջ, լրատուական դաշտին մէջ եւս սեփականութեան վերաբաշխում պիտի չըլլայ:

«Լրատուական դաշտը փորձում է մեր իշխանութիւնը հանրապետականացնել՝ ասել, որ ոչ մի տարբերութիւն չկայ, այս իշխանութիւնը նոյնպիսին է, ինչպէս նախորդ հանրապետական իշխանութիւնը:

Ասում են, հանրապետականները նոյնպէս երկու աչք, երկու ականջ, մէկ քիթ ունեն ու մէկ բերան, ներկայիս իշխանութիւններն էլ: Էտիկութիւնը սա է: Դատարանը է ցոյց տալու համար, որ այն փոփոխութիւնները, որ Հայաստանում տեղի են ունեցել, անիմաստ են, ոչ մի բան չի փոխուել երկրում: Այդ քարոզչական արշաւի մէջ առանձնապատուկ տեղ է զբաղեցնում իմ ընտանիքի ու մերձակներ քաղաքական թիմի դէմ արշաւը», - ըսած է Փաշինեանը:

Վարչապետը օրինակ բերած է իր որդիին: «Իմ որդին ծառայում է Հայաստանի զինուած ուժերում: Հիմա նա եկել է արձակուրդ: Եւ հիմա դա առիթ է դարձել հակաքարոզչութեան՝ ո՞նց, վարչապետի որդին եկել է արձակուրդ: ՀՀ զինուած ուժերի բոլոր զինուորները 6 ամիս ծառայելուց յետոյ գալիս են արձակուրդ, բայց բնականաբար տասնեակ հազարաւոր զինուորների արձակուրդ գալը վերնագրերում չի յայտնուում, վերնագրերում յայտնուում է վարչապետի որդու արձակուրդ գալը: Իմ ընտանիքի անդամները կարող են մտնել խանութ, առօրեայ առևտուր անել՝ 5000 դրամի, 10000

դրամի, 50000 դրամի, եւ դա դառնում է շատ մեծ իրադարձութիւն՝ վարչապետի ընտանիքի ճոխ եւ աննախադէպ առևտուրը: Սրա իմաստն է ցոյց տալ մարդկանց, որ այն ամէնը, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, անիմաստ է, բան չի փոխուել», - ըսած է Փաշինեանը՝ բերելով մէկ այլ օրինակ:

«Պատկերացնում էք, նոր իշխանութեան ներկայացուցիչներն էլ են խաշ ուտում, նախկիններն էլ, բան չի փոխուել: Սա յուսահատութեան քարոզչութիւն է, որը յեղափոխութեանը նախորդած տարիներին արուել է, որ բան չի փոխուել, ետլա գնացէք, եղունգ ունէք, գլուխ քորէք, արտագաղթէք եւ այսպէս շարունակ», - պատմած է Նիկոլ Փաշինեանը:

Փաշինեանի խօքով, տեղի ունեցած են հետեւեալ առանցքային փոփոխութիւնները: Առաջին փոփոխութիւնը՝ Հայաստանի կառավարութիւնը ժողովուրդը չի թաւանար, սա փոփոխութիւններու փոփոխութիւնն է: Մնացածը թեքնիկայի խնդիր է ու ժամանակի հարց: Երկրորդ, Հայաստանի մէջ իշխանութիւնը ձեւաւորուած է ժողովուրդի կողմէ, երրորդ՝ ՀՀ իշխանութիւնը պիտի չփորձէ ժողովուրդին ձեռքէն վերցնել իշխանութիւն ձեւաւորելու իրաւունքը եւ արտօնութիւնը:

Նիկոլ Փաշինեանը նշած է, որ տնտեսական թիւիչքը պիտի ըլլայ աշխատանքի միջոցով, եւ կառավարութիւնը պիտի խրախուսէ աշխատանքը: Անոր խօսքով, սակայն, բազմոցին նստած մարդոց կեանքը պիտի չփոխուի: Կառավարութիւնը պիտի ընէ իր բաժինը: Այն քաղաքացին, որ պատժած է բազմոցին ու կը սպասէ, որ իր կեանքը փոխուի, պիտի չփոխուի: Այն քաղաքացին, որ գիտէ իր բաժին պատասխանատուութիւնը իր կեանքը փոխելու համար, անոր կեանքը կը փոխուի:

Սէյրան Օհանեան Չընդունի «Մարտի 1»-ի Գործով Իրեն Առաջադրուած Մեղադրանքը

Պետութեան համար բարձրագոյն իրաւական աթք կը համարուի Սահմանադրութիւնը, եւ իւրաքանչիւր ոտնձգութիւն անոր դէմ ոտնձգութիւն է երկրի քաղաքացիին, պետականութեան դէմ եւ քրէօրեն դատապարտելի է, Ֆէյսպուլքեան իր էջին գրած է պաշտպանութեան նախկին նախարար Սէյրան Օհանեանը, որ «Մարտի 1-ի» գործով կը մեղադրուի սահմանադրական կարգը տապալելու մէջ:



Պաշտպանութեան նախկին նախարար Սէյրան Օհանեան

Օհանեանը նշած է, որ «Մարտի 1»-ի գործով քննութեան շրջանակէն ներս իրաւագիտօրէն ոչինչ ըսող մեղադրանքները, ուղղորդուող դատական գործընթացները, մարդու իրաւունքներու եւ հիմնարար ազատութիւններու կոպիտ խախտումները ոտնձգութիւն են Հայաստանի Հանրապետութեան մայր օրէնքի նկատմամբ:

«Իմ նկատմամբ՝ դրա վառ ապացոյցն են՝ «Մարտի 1»-ի գործով ԱԱԾ եւ ՅՔԾ պետերի յայտնի հեռախօսազրոյցի ձայնագրութիւնը, որով ապացուցուած են՝ ԱԱԾ պետի յանձնարարականը, երկու պետերի փոխարարձ պայմանաւորուածութիւնները, 2018-ի Դեկտեմբերի 20-ին իմ՝ որպէս ՀՀ քաղաքացու նկատ-

մամբ ազատ տեղաշարժուելու իրաւունքի՝ առանց հիմքերի եւ բացատրութեան ապօրինի սահմանափակումը, դրանով իսկ նաեւ մասնաւոր կեանքի, պատուի ու բարի համբաւի անձեռնմխելիութեան իրաւունքի ոտնահարումը, 2018-ի Դեկտեմբերի 26-ին Մարտի 1-ի գործով անհետեւ մեղադրանքի առաջադրումը», - գրած է պաշտպանութեան նախկին նախարարը:

Պաշտպանութեան նախկին նախարարը այս ամէնը որակած է «Մարտի 1»-ի ցաւալի դէպքերու բացայայտումը դէպի փակուղի տա-

Շարք Սը Քաղաքացիներ Ինքնակամ Յանձնած Են Շեժ Քանակութեամբ Ձէնք Եւ Ռազմամթերք

Վերջին մէկ ամսուան ընթացքին Հայաստանի տարբեր մարզերու բնակիչներ ինքնակամ յանձնած են մեծ քանակութեամբ զէնք եւ ռազմամթերք:

Ազգային Անվտանգութեան Ծառայութեան (ԱԱԾ) պաշտօնական կայքէջի հարորդմամբ՝ Դեկտեմբեր-Յունուար ամիսներուն Գեղարքունիքի եւ Արմավիրի մարզերու շարք մը քաղաքացիներ ինքնակամ ԱԱԾ մարզային վարչութիւններ ներկայացուցած են մեծ քանակութեամբ զէնք եւ ռազմամթերք, այդ շարքին՝ հակա-

թանկային նռնականետեր, ինքնաձիգեր, հակահետեւակային ականներ, պայթուցիչներ, նռնակներ, պայթուցիկ նիւթեր, պահուստներ, տարբեր տրամաչափի ընդհանուր առմամբ շուրջ 2000 փամփուշտներ:

Քրէական օրէնսգիրքով սահմանուած կարգով՝ զէնքը, ռազմամթերքը, պայթուցիկ նիւթերն ու սարքերը կամովին յանձնած անձը կ'ազատի քրէական պատասխանատուութենէն, եթէ անոր գործողութիւնները այլ յանցակազմ չեն պարունակեր:

Նող բացայայտ ինքնանպատակ ճանապարհ, իսկ գործի շրջանակէն ներս առաջադրուող մեղադրանքներու տրամաբանութիւնը կը յուշէ, որ բացառուած չեն նոր «ստեղծագործական մօտեցումները»:

Պաշտպանութեան նախկին նախարարը, անհիմն համարելով մեղադրանքը, յայտարարած է, որ այն չընդունիր:

«Զէն ցանկանայ՝ մեր դատաիրաւական համակարգը դառնայ ուղղորդուող եւ հակասահմանադրական գործունէութեամբ զբաղ-

ուի: Արդարադատութիւնը չեն իրականացնում պատուէրով կամ փողոցի ազդեցութեան ներքոյ: Արդարադատութիւնն իրականացնում են դատաիրաւական համակարգի լաւագոյն մասնագէտների անկախ եւ անաչառ գործունէութեամբ», - գրած է Օհանեանը:

Յիշեցնենք, որ 14 Յունուարին Սէյրան Օհանեանին «Մարտի 1-ի» գործի շրջանակէն ներս մեղադրանք առաջադրուած է սահմանադրական կարգը տապալելու յօդուածի յատկանիշներով:

ԼՈՒՐԵՐ

The Jerusalem Post-ի Անդրադարձը Հայ-Իսրայելական Յարաբերութիւններուն

Հայերը հպարտ են իրենց փոքր երկրով, որ հարուստ է մշակութով ու պատմութեամբ, ու կը սիրեն մատնանշել բազում նմանութիւնները իսրայէլի ու Հայաստանի միջև: Մէկ այլ թեմայ, որ մշտապէս կը քննարկուի, Հայոց ցեղասպանութեան հարցն է ու այն, թէ քանի երկիր պէտք է դեռ ճանչնայ այն՝ որպէս պատմական փաստ: Այսպէս կը սկսի The Jerusalem Post-ը իր «Արդեօ» հայ-իսրայելական յարաբերութիւնները կը ջերմանան» յօդուածը:

Հայաստանն ու իսրայէլը դիւանդանային յարաբերութիւններ հաստատած են 1992-էն: Կը նշուի, որ հայ եւ հրեայ ժողովուրդները ընդհանուր շատ յատկանիշներ ունին՝ երկուքն ալ թիւով համեմատաբար փոքր են, ցրուած են աշխարհի տարբեր երկիրներու մէջ, շրջապատուած են թշնամական իսլամական երկիրներով ու ԱՄՆ-ի մէջ ունին ազդեցիկ լոպպի: Այս ամէնով հանդերձ, կայքը կը գրէ, որ Հայաստանի ու իսրայէլի միջև յարաբերութիւնները զարգացած չեն՝ թուրքիոյ ու Ատրպէյճանի հետ Հայաստանի հակամարտութիւններու պատճառով, որոնց հետ իսրայէլի յարաբերութիւնները բաւական զարգացած են:

«Հայաստանը այնքան բան ունի առաջարկելու իսրայէլին գիւղատնտեսութեան, գիտութեան, թեխնոլոգիաներու, կրթութեան եւ նորարարութեան ոլորտներու մէջ, յատկապէս վաղ մանկութեան կրթութեան ոլորտին մէջ: Մենք մշակած ենք շարք մը բժշկական յաւելումներ, որոնք միլիոնաւոր օգտատէրեր գրաւած է: Ես կը

նախատեսեմ մօտ ապագային մեկնիլ իսրայէլ՝ համատեղ նախաձեռնութիւնները խթանելու համար», - ըսած է ՀՀ արտաքին գործոց նախարար Զոհրապ Մնացականեանը:

Պատասխանելով Քնեսեթի կողմէ Հայոց ցեղասպանութեան ճանաչման քուէարկութեան չեղարկման մասին հարցին՝ ԱԳ նախարարը ըսած է, որ քուէարկութիւնը միայն Հայոց ցեղասպանութեան ճանաչման մասին չէր, այլ կը վերաբերէր բարոյական դիրքորոշման: «Չէի ըսեր, որ մենք հրաժարուեալ ենք չեմք, որ քուէարկութիւնը տեղի չունեցաւ: Մենք գիտենք, որ այս հարցը դարձած է թուրքիոյ հետ ձեր յարաբերութիւններու մէջ սակարկման առարկայ եւ սա ցաւալի է», - ըսած է ԱԳ նախարարը:

Կա՞յ արդեօք ռազմական համագործակցութիւն երկու երկիրներուն միջև:

«Հայաստանը չափազանց մտահոգուած է իր անվտանգութեան հարցերով, յատկապէս Լեռնային Ղարաբաղի հետ կապուած: Այնտեղ մարդիկ վտանգի տակ են: Յայտնի է, որ իսրայէլը գէնք կը վաճառէ Ատրպէյճանին: Այդ չի նշանակեր, որ մենք չենք ուզեր զարգացնել յարաբերութիւնները իսրայէլի հետ՝ ներառեալ ռազմական ոլորտի մէջ», - ըսած է Զոհրապ Մնացականեանը անդրադառնալով նաեւ իրանի հետ յարաբերութիւններու երկար պատմութեանն ու նշելով, որ կարեւոր է, որ «մեր յարաբերութիւնները մէկ երկրի հետ չփոխանան միւսներու հետ կապերը»:

«Ատրպէյճանի Սեյ Իրավիճակը Սարսափելի է», «Հայաստանի Սեյ Լուրջ Առաջընթաց է».

Amnesty International

Ատրպէյճանի կառավարութիւնը իր գործողութիւններով կ'ուզէ միանշանակ ցոյց տալ բոլորին, որ պիտի չհանդուրժէ որեւէ քննադատութիւն իր հասցէին, Ուաշինկթընի մէջ կայացած քննարկման ընթացքին յայտարարած է Amnesty International իրաւապաշտպան միջազգային կազմակերպութեան Եւրոպայի եւ Կեդրոնական Ասիոյ տնօրէն Տանիէլ Պալսոն:

«Կասկած չկայ՝ Ատրպէյճանի մէջ մարդու իրաւունքներու հետ կապուած իրավիճակը սարսափելի է. հիմնարար ազատութիւններն ու մարդու իրաւունքները անընդհատ կը խախտուին Ատրպէյճանի կառավարութեան կողմէ, ինչպէս երկրի մէջ, այդպէս ալ՝ սահմաններէն դուրս», - նշած է ան: Այս մասին կը հաղորդէ «Ամերիկայի Ձայն»-ը:

Ուաշինկթընի ազգային մամուլի ակումբին մէջ կայացած քննարկումը նուիրուած է Ատրպէյճանի մէջ ձերբակալուած լրագրող եւ էջատէր Մեհման Հուսէյնովին, որ հացադուլ յայտարարած է: Հուսէյնովը ձերբակալուած էր երկու տարի առաջ, 2017 Յունուարին, երբ երիտասարդ լրագրողը համացանցի վրայ տեղադրած էր Ատրպէյճանի շարք մը բարձրաստիճան պետական պաշտօնեաներու շքեղ տուններու լուսանկարներ: Լրագրողի եղբայր, իրաւապաշտպան Էմին Հուսէյնով, ձեռնարկի ընթացքին կոչ ըրած է միջազգային կառույցներուն՝ աւելի աշխույժ

կերպով աջակցելու Ատրպէյճանի քաղաքացիական հասարակութեան զարգացման: Իր խօսքով, երկրի իշխանութիւնները չեն յարգեր ո՛չ միայն միջազգային, այլեւ՝ սեփական օրէնքները եւ դատաիրաւական համակարգը կը ծառայեցնեն սեփական շահերուն: «Անոնք կ'օգտագործեն այդ կառույցը ո՛չ թէ արդարադատութիւն իրականացնելու, այլ՝ սեփական թշնամիները պատժելու նպատակով»:

«Ամերիկայի Ձայն»-ի հետ զրոյցին ընթացքին, Տանիէլ Պալսոն խօսած է նաեւ Հայաստանի մէջ մարդու իրաւունքներու իրավիճակին մասին, ընդգծելով, որ երկրին մէջ տեղի ունեցած «Թաւշեայ լեղափոխութեան» իբրեւ արդիւնք իշխանութեան խաղաղ փոխանցումը տպաւորիչ էր:

«Մենք ասիկա կը դիտարկենք իբրեւ երկրի քաղաքացիական հասարակութեան լուրջ առաջընթաց», - նշած է Պալսոն: Միեւնոյն ժամանակ, անոր խօսքով, կը մնան դեռ շարք մը խնդիրներ, որոնք կը մտահոգեն իրաւապաշտպանները: Անոնց մէջ է քաղաքացիներու նկատմամբ նախաքննական ձերբակալութիւններու կիրառումը, երբ մարդոց մինչ դատը ազատագրկելու աւանդույթը կը մնայ: Այլ խնդիր մը, որ կը միտարի Հարաւային Կովկասի բոլոր երկիրները՝ սեռական փոքրամասնութիւններու իրաւունքներու անբաւարար ապահովումն է»:

Թուրքիոյ մէջ Կարօ Փայլանը Կ'ուզեն Դատել Տիրահռչակ 301-րդ Յօդուածով

Տիրապէջիւրի դատախազութիւնը թուրքիոյ քրտամէտ «Ժողովուրդներու դեմոկրատական» կուսակցութեան (HDP) հայ պատգամաւոր Կարօ Փայլանի դէմ հետաքննութիւն սկսած է այդ երկրի քրէական օրէնագիրքի 301 յօդուածի յատկանիշներով: Այս մասին կը գրէ «Էրմենիհապեր»-ն ու կը մանրամասնէ, որ թրքական քրէական օրէնագրութեան 301-րդ յօդուածը պատիժ կը նախատեսէ թուրքիոյ, թուրք ազգութեան կամ թրքական կառավարական կառույցները վիրաւորելու կամ նսեմացնելու համար:

Ապրիլ 30, 2008-ին շարք մը փոփոխութիւններ եղած են նշեալ յօդուածին մէջ, ասոնց շարքին նաեւ լրացում մը, որ կը պարտաւորեցնէ արդարադատութեան նախարարութեան թոյլտուութեան ստացումը քրէական գործի յարուցման համար:

Դատախազութիւնը արդէն Փայլանի վերաբերեալ գործ կազմած է, որու հիման վրայ միջնորդագիր ուղարկած է խորհրդարան՝ պատգամաւորը անձեռնմխելիութենէն զրկելու պահանջով: Դատախազութիւնը հետաքննութիւն սկսելու համար ստացած է նաեւ արդարադատութեան թոյլտուութիւնը:

Փայլանի վերաբերեալ գործը կազմուած է՝ հիմնուելով 2018 թուականի 25 Յունիսին մէծ խափն ներս տեղի ունեցած ԺԴԿ-ի խմբակցութեան ժողովէն ետք Փայլանի ունեցած ելոյթին, ինչպէս նաեւ անկէ 2 օր ետք տուած հարցազրոյցին մէջ հնչեցուցած արտայայտութիւններուն վրայ:

Փայլանը արձագանգած է իր վերաբերեալ անձեռնմխելիութենէն զրկելու դատախազութեան պահանջին՝ ըսելով, որ գործի համար հիմք հանդիսացած ելոյթներուն մէջ ինքը ներկայացուցած է Տիրապէջիւրի մէջ տիրող իրավիճակը: «Ես տեսածներս պատմած եմ:



Թրքական խորհրդարանի հայ պատգամաւոր Կարօ Փայլան

Ամէն անկիւն ջրցան ու զրահամեքենայ կայ, եւ այս վիճակը Հիթլերի ու Մուսոլինիի ժամանակաշրջանը կը չի շեցնէ: Դատախազը կը վերցնէ իմ այդ արտայայտութիւնն ու կ'ըսէ՝ թուրքիոյ Հանրապետութիւնը նաեւ ազգայնացրէ է, կ'ուզեմ, որ 301-րդ յօդուածով դատապարտուի: Որոշումը կ'ուղարկէ արդարադատութեան նախարարին, որ իր հերթին կ'ըսէ՝ այո՛, Կարօ Փայլանը զիս վիրաւորեւ է եւ թոյլ կու տայ հետաքննութիւն սկսիլ 301-րդ յօդուածի յատկանիշներով: Սա իրաւական առումով զայն թակաղային վիճակ է: Սա ցուցիչն է այն բանի, որ կառավարութիւնը 301-րդ յօդուածը կ'օգտագործէ ընդդիմութիւնը լուծելու համար: Այդ յօդուածը շատ քննարկուեցաւ Հրանդ Տինքի սպանութենէն ետք: Այն ժամանակ կառավարութիւնը ըսաւ, որ յօդուածը պիտի չհանէ, բայց անոր կիրառութիւնը պիտի սահմանափակէ, հաստատուեց, որ այդ յօդուածը փաստացի պիտի չգործէ: Մինչդեռ կը տեսնենք, որ սկսած են գործադրել»:

Թուրքիոյ քրէական օրէնագիրքի տիրահռչակ 301-րդ յօդուածի յատկանիշներով բազմաթիւ գործեր կ'ընթանային «Ակօս» թերթի հիմնադիր խմբագրապետ Հրանդ Տինքի դէմ:

Ամուսնոյս Դէմ Հնչող Սպառնալիքները Լուրջ Սկսած Են Դառնալ. Սէլինա Տողան

Իմ ամուսինը իրաւապաշտպան է արդէն մօտ 20 տարի, անոր կը սպառնան այն գործերու պատճառով, որոնց մէջ ներգրաւուած է 2011 թուականէն: Tert.am-ի հետ զրոյցի ժամանակ այս մասին պատմած է Թուրքիոյ մէծ խիսի նախկին պատգամաւոր, ազգութեամբ հայ Սէլինա Տողանը՝ անդրադառնալով իր ամուսինին՝ փաստաբան Էրտալ Տողանի մասին եղած հրապարակումներուն:

«Ամուսինս Հրանդ Տինքի իրաւաբանն էր անոր կենդանութեան օրօք, իսկ սպանութենէն ետք դարձած է անոր ընտանիքի իրաւաբանը: Ան 2007 թուականին իր ձեռքը վերցուցած է Մալաթիայի գործը, երբ Մալաթիայի մէջ 3 քրիստոնեաներ սպանուած էին», - ըսած է ան:

Աղբիւրը նախապէս յայտնած էր, որ Սէլինա Տողանի ամուսինը՝ յայտնի փաստաբան Էրտալ Տողանը, մահուան սպառնալիքներ կը ստանայ հայերու իրաւունքները պաշտպանելու պատճառով:

Թրքական «ArtıGercek» կայքը տեղեկացուցած էր, որ օրերս Տողանի գրասենեակի մօտակայքը երեւացած են խուճեմ մը անցալտ երիտասարդներ, որոնք փորձած են ճշդել, թէ որ ժամերուն փաստաբանը կու գայ: Երբ այստեղ եւ երբ դուրս կու գայ: Կը նշուի, որ գրասենեակի անվտանգ



Թուրքիոյ խորհրդարանի նախկին հայ պատգամաւոր Սէլինա Տողան

գութեան տեսախցիկները ֆիքսած են այդ անձանց դէմ քերթ, ձայնագրութիւնները Տողանը արդէն փոխանցած է ոստիկանութեան:

Ըստ Սէլինա Տողանի, Էրտալ Տողան իր մասնակցութիւնը ունեցած է մարդու իրաւունքի պաշտպանութեան ոլորտի աքթիւիստներու գործերուն, լրագրողներու եւ ակադեմիկոսներու, որոնք պայքարած են մարդու իրաւունքներու կոպիտ խախտումներուն դէմ: Ան նաեւ արդէն մօտ 10 տարի կ'աշխատի՝ Հայկական հարցի՝ անցալի հետ առերեսուելու՝ 1937-38 թուականներուն Տէրափմի ջարդերու եւ թուրքիոյ մէջ մտաւորականներու սպանութիւններու խնդրի վրայ:

Միջազգային Մամուլը Փաշինեանի Վարչապետ Նշանակման Մասին

Փաշինեանի նշանակման անդրադարձած են նաև միջազգային շարք մը առաջատար լրատուամիջոցներ:

«Հայաստանի նախագահ Նիկոլ Փաշինեանը նշանակեց վարչապետ՝ անցած տարեկներջին երկրին մէջ տեղի ունեցած պատմական ընտրութիւններէն ետք», - փոխանցած է «Ֆրանսբրես»-ը:

Բարեփոխումներու ձգտելով տան մէջ՝ Փաշինեանը նաև հաւասարակշռուած արտաքին քաղաքականութիւն վարած է իշխանութեան առաջին հինգ ամիսներու ընթացքին, նշած է «Ֆրանսբրես»-ը, մանրամասնելով՝ ան Ռուսաստանի նախագահին վստահեցուցած է, որ Հայաստանը պիտի մնայ Մոսկուայի չէզոք դաշնակիցը, միաժամանակ կը փորձէ հմայել արեւմտեան առաջնորդները: Հոկտեմբերին Երեւանի մէջ տեղի ունեցած միջազգային գագաթնաժողովի ժամանակ Փաշինեանը պար

բունած էր Ֆրանսայի նախագահ Էմանուէլ Մաքրոնի հետ՝ հայկական մեղեդիներու տակ ու հագած միեւնոյն գուլպաները՝ Գանատայի վարչապետ ճաթին Թրիւտոյի պէս, կը լիշեցնէ «Ֆրանսբրես» գործակալութիւնը:

Գերմանական DPA-ն ընդգծած է, որ Փաշինեանը իշխանութեան եկաւ՝ առաջնորդելով Սերժ Սարգսեանի վարչապետութեան դէմ սկսած բողոքի ալիքը: Սարգսեանը, որ սպառած էր նախագահութեան երկու ժամկէտները՝ մօտ մէկ տասնամեակ մնալով իշխանութեան ղեկին, վարչապետի պաշտօնին մնաց ընդամէնը մէկ շաբաթ, ինչէն ետք հրաժարական ներկայացուց՝ իր դէմ եղած լայնածաւալ ցոյցերու հետեւանքով, կը գրէ DPA-ն, ընդգծելով՝ Փաշինեանը նշանակելով վարչապետ՝ նախագահը ընդգծած է, որ նոր կառավարութիւնը պէտք է նպաստէ հզօր եւ զարգացած Հայաստանի ձեւաւորման:

Նիկոլ Փաշինեան Նշանակուեցաւ

Շարունակուած էջ 1-էն

գահը հրամանագիր ստորագրեց Նիկոլ Փաշինեանը նշանակելով վարչապետ պաշտօնին:

Նախագահի գրասենեակի հաղորդագրութեան համաձայն՝ Արմէն Սարգսեան այս առթիւ մասնաւորապէս ըսած է. - «Պարոն վարչապետ, կրկին առիթ ունեցաւ Ձեզ շնորհաւորելու՝ որպէս շարժման եւ կուսակցութեան ղեկավար, խորհրդարանական ընտրութիւններու մ յաղթանակի համար: Ուզում եմ շնորհաւորել նաև 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի առիթով»:

«Մեր խորհրդարանը շատ մեծ անելիքներ ունի եւ, այս փուլում այդ անելիքները շատ յստակ են: Խորհրդարանը պէտք է ամէն ինչ անի, որպէսզի «Թաւշեայ լեզափոխութեան» գաղափարները, յոյսերը, սպասելիքներն այսօր, վաղը, միւս օրը իրականութիւն դառնան», - յայտարարած է Հայաստանի նախագահը:

«Ստացել եմ առաջարկութիւնը Ազգային ժողովից եւ դրա հիման վրայ ուրախութեամբ կը ստորագրեմ Ձեզ Հանրապետութեան վարչապետ նշանակելու հրամանագիրը: Շնորհաւորում եմ, պարոն վարչապետ: Լաւագոյն մաղթանքները, յաջողութիւն՝ ի փառս մեր Հայրենիքի եւ ողջ հայ ժողովրդի», - ըսած է Արմէն Սարգսեանը:

Շնորհակալութիւն յայտնելով նախագահին՝ նորանշանակ վարչապետը ըսած է. - «Յարգելի՛ պարոն նախագահ, Դուք յստակ ձեւակերպեցիք այն շրջանակը, որում մենք գործում ենք եւ պիտի գործենք: Ես ուզում եմ ընդգծել, որ հիմնական քաղաքական փոփոխութիւնը, որ Հայաստանի Հանրապետութիւնում ակնկալուած էր, արդէն իսկ տեղի է ունեցել՝ իշխանութիւնը լիարժէք վերադարձուած է ժողովրդին, եւ Հայաստանում հաստատուած է ժողովրդավարութիւն: Այլ խնդիր է, որ այդ ժողովրդավարութիւնը պէտք է համակարգային երաշխիքներով ամրապնդուի, որպէսզի ժողովրդավարութիւնը, օրէնքի գերակայութիւնը, անտեսական գործունէութեան համընդհանուր հասանելիութիւնը երաշխաւորուեն ոչ թէ քա-

ղաքական իրավիճակով, ոչ թէ անձերով պայմանաւորուած, այլ ժողովրդավարական, պետական, քաղաքական համակարգերի կայացմամբ»:


«Ըստ էութեան, մենք գործ ունենք նոր իրավիճակի հետ, եւ շատ կարեւորում եմ նախագահի, վարչապետի, կառավարութեան, Ազգային ժողովի համագործակցութիւնը: Պէտք է արձանագրել, որ անցած 8 ամիսների ընթացքում որոշակի փորձ կուտակել ենք, բայց, այնուամենայնիւ, սա նոր իրավիճակ է, նոր որակի յարաբերութիւններ ենք, եւ մենք պէտք է կարողանանք այստեղ նոյնպէս այնպիսի աւանդույթներ ստեղծել, որոնք կ'երաշխաւորեն իշխանութիւններին յստակ տարանջատումը, ժողովրդավարութիւնը, օրէնքի գերակայութիւնը եւ, իհարկէ, փոխգապումների եւ հակադիմադրի համակարգ», - ըսած է վարչապետը:

«Ես ուզում եմ ասել, որ մենք՝ ես ինքս, մեր քաղաքական ուժը նուիրուած է այդ տեսլականին եւ այդ գաղափարին: Ժողովրդավարութիւնը, օրէնքի գերակայութիւնը, թափանցիկութիւնը մեզ համար կարգախօսներ չեն, այլ արժէքների համակարգ, որոնցով մենք առաջնորդուում ենք: Այդ ամէնը պէտք է անել այնպէս, որ պետութեան կառավարելիութեան մակարդակը չնուակի, միւս կողմից՝ աւելանայ կառավարման արդիւնաւետութեան, հաշուետուողականութեան, թափանցիկութեան մակարդակը: Եւ, իհարկէ, Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիները պէտք է վստահ լինեն, որ իշխանութիւն ձեւաւորելու իրենց իրաւունքն այլեւս երբեք ոչ ոք իրենց ձեռքից ոչ միայն չի առնի, այլեւ նոյնիսկ փորձ չի անի, նոյնիսկ եթէ այդպիսի փորձ անի, միանշանակ կը ձախողուի», - շեշտած է Նիկոլ Փաշինեանը:

Փութինը շնորհաւորած է Փաշինեանը

Ռուսաստանի նախագահ Վլատիմիր Փութինը շնորհաւորական հեռագիր յղած է Նիկոլ Փաշինեանին Հայաստանի վարչապետ նշանակուելու կապակցութեամբ: Այս մասին կը հաղորդէ Քրեմլինի մա-

Հայաստանը Դասուած է Ամենամեծ Յառաջընթաց Արձանագրած Երկիրներու Շարքին



Բրիտանական Economist intelligence unit-ը, վերլուծելով աշխարհի մէջ անցած տարի տեղի ունեցած ժողովրդավարական գարգացումները, Հայաստանը դասած է յաղթողներու եւ ամենամեծ առաջընթացը արձանագրած երկիրներու շարքին:

Հեղինակաւոր կեդրոնը նշած է. «2018-ին՝ խաղաղ իշխանափոխութեանց ետք, Հայաստանը մէկ անգամէն ութ կէտով բարելաւած է դիրքերը եւ այժմ կը զբաղեցնէ 103-րդ հորիզոնականը 167 երկիրներու շարքին»:

Ժողովրդավարութեան վերաբերեալ այս գնահատականը փորձագէտները կու տան՝ նկատի առնելով հինգ հիմնական չափորոշիչ՝ ընտրութիւններու արդարութիւնը, բազմակարծութիւնը, քաղաքական մշակուցի, կառավարման արդիւնաւետութիւնն ու հասարակութեան աշխուժութիւնը քաղաքական դաշտի մէջ:

«Բոլոր այս ոլորտներուն մէջ Հայաստանը անցած տարի զգալիօրէն բարելաւած է դիրքերը», - արձանագրած է Economist intelligence unit-ը:

Անցած տարուան առաջընթացը, ի դէպ, աննախադէպ է Հայաստանի համար եւ ամենամեծը այս ուսումնասիրութեան մեկնարկէն՝ 2006 թուականէն ի վեր: Տասը միւս երկիր համակարգով, մասնաւորապէս, անցած տարի Հայաստանը ստացած է 4,79 միւսերը՝ նախորդ տարուանէն գրեթէ մէկ միւսերով աւելի, այն պարագային, երբ տարիներ շարունակ կա՛մ տեղը կը մնար, կա՛մ՝ նահանջ կ'արձանագրէր:

«Նախկին նախագահ Սերժ Սարգսեանի՝ վարչապետի աթոռին նստելով իշխանութիւնը պահելու փորձի դէմ սկսած թաւշեայ լեզափոխութիւնը յանգեցուց Նիկոլ Փաշինեանի վարչապետի պաշտօնին նշանակման», - արձանագրած է բրի-

տանական հեղինակաւոր վերլուծական կեդրոնը՝ աւելցնելով. - «Փաշինեանի դաշինքը ջանքախիչ յաղթանակ տարաւ Երեւանի աւագանիի ընտրութիւններուն, եւ ձայներու գերակշռող մեծամասնութիւն ստացաւ խորհրդարանական ընտրութիւններուն: Այս գարգացումները, ինչպէս նաև Փաշինեանի հակակաշառակերային արշաւը բարելաւեցին Հայաստանի գնահատականները կառավարութեան հաշուետուողականութեան եւ թափանցիկութեան ոլորտներուն մէջ: Այդ փոփոխութիւններու արդիւնքով հասնելու բարելաւուած է նաև կառավարութեան ու քաղաքական կուսակցութիւններու հանդէպ Հայաստանի քաղաքացիներու վստահութիւնն ու կաշառակերութեան ընկալման ցուցիչը», - յայտարարած է բրիտանական հանդէսի վերլուծական կեդրոնը:

Հետազոտութեան թիւերը կը փաստեն, որ ամենամեծ առաջընթացը արձանագրուած է կառավարութեան արդիւնաւետ աշխատանքի ոլորտին մէջ. այստեղ Հայաստանը 2018-ի լեզափոխութեանց ետք ստացած է նախորդ տարուանէն գրեթէ երկու անգամ աւելի բարձր գնահատական:

«Փութինեան դրածոն արտաքուէցաւ՝ առանց գէթ մէկ գոհի: Անհանգիստ տարածաշրջանի մէջ գտնուող այս հնագոյն եւ յաճախ վատ ղեկավարներ տեսած ազգը այժմ ժողովրդավարութեան եւ արդիականացման հնարաւորութիւն ձեռք բերած է», - արձանագրած էր հեղինակաւոր հանդէսը:

Ի տարբերութիւն Հայաստանի, հարեւան Վրաստանը անցած տարի ժողովրդավարութեան առումով զգալի անկում արձանագրած է: Ատրպէյճանը որեւէ փոփոխութիւն չէ արձանագրած՝ Պելաուսի, Տակիկստանի եւ Թուրքմենստանի հետ մնալով բունապետական երկիրներու շարքին:

մուլի ծառայութիւնը: Փութինը նշած է, որ Ռուսիոյ եւ Հայաստանի փոխարարբերութիւնները կը հիմնուին բարեկամութեան ու փոխադարձ յարգանքի բարի աւանդույթներու վրայ, եւ երկիրները արգասաբեր համագործակցութեան զգալի փորձ կուտակած են տարբեր բնագաւառներու մէջ:

«Յոյս ունիմ, որ մեր երկխօսութիւնը եւ համատեղ կառուցողական աշխատանքը նպաստեն ռուս-

հայկական դաշնակցային փոխգործակցութեան յետագայ ամրապնդման, ինչպէս նաև Եւրասիական տարածքին մէջ համարկումի գործընթացներու յաւաքաշարային: Ատիկա, անկասկած, կը համապատասխանէ մեր եղբայրական ժողովուրդներու շահերուն», - ընդգծած է Փութինը:

Վարչապետ Փաշինեանը շնորհաւորական նամակներ ստացաւ բազմաթիւ այլ երկիրներու ղեկավարներէն:

Օրէնսդիր Մարմնին Մէջ Պատասխանատու Պիտի Ըլլամ Նաեւ Սփիւռքին Առջեւ. Մխիթար Յայրապետեան

Միւրեւի՝ հայրենակիցներ, ինչպէս արդէն գիտէք, ստանձնած եմ պատգամաւորական հրամանս եւ այսուհետ աշխատանքս պիտի շարունակեմ Ազգային ժողովէն ներս: Սփիւռքի նախարարի պաշտօնին աշխատեցայ ութ ամիս, այդ ընթացքին եղան եւ՝ ձեռքբերումներ, եւ՝ յաջողութեան պատմութիւններ, եւ՝ բացթողումներ: Կը ցաւիմ, որ շատ յաճախ տրուող գնահատականները պատեցան իմ տարիքիս շուրջ, ի հարկէ, հնչեցին նաեւ բազում առողջ քննադատութիւններ ու խորհուրդներ, որոնք ես ընդունեցի, վերլուծեցի, հետեւութիւններ ըրի: Այսօր վստահաբար կրնամ ըսել, որ նախարարի պաշտօնը ստանձնած եմ պատասխանատուութեան անբացատրելի մեծ զգացումով՝ յոյս ունենալով, որ իմ նշանակումս կ'ոգեշնչէ, նախ եւ առաջ, երիտասարդներուն, իմ փորձառութիւնս օգտակար կ'ըլլայ անոնց համար, նաեւ իմ օրինակս կը խթանէ անոնց դրականօրէն կոտորելու երիտասարդութեան հանդէպ առկայ թերահավատութեան բոլոր անհիմն կարծրատիպերը:



Ներու ամենամեծ գրաւականը նաեւ մշտապէս սորվիլ ցանկանալու, սորվելէն չվախնալու ու չխուսափելու մէջ է: Հէնց այդպէս աշխատանքը կը վերածուի ապրելու, մտածելու, անընդհատ առաջ երթալու կերպի:

Միւրեւի՝ հայրենակիցներ, Յոյսով եմ՝ կրցած եմ այս ամիսներուն ընթացքին ձեզ հասցնել իմ սէրն ու ջերմութիւնը, իսկ ձեզմէ ստացած դրական լրացումներն ինծի այնչափ ոգեւորած են, ուժ տուած: Փորձելով խորապէս ճանչնալ սփիւռքը՝ այն իմ պատկերացումներուս մէջ մարմնաւորուած է իբրեւ գունեղ, անհամեմատելի տարբեր, բազմաշերտ, բայց հզօր ամբողջութիւն մը: Այն, ամէնէն առաջ, միլիոնաւոր հայերու անձնական ու համագային պատմութիւններու, կարօտի, երազանքներու, ներկայի նպատակներու, վերջապէս, մեծ համահայկական ներուժի մասին է: Եւ ճանչցածս այդ ուժեղ սփիւռքը մշտապէս պիտի ըլլայ իմ խոհերուն, մտորումներուն, գաղափարներուն, նախաձեռնութիւններուն մէջ:

Օրէնսդիր մարմնին մէջ իմ ամէնօրեայ աշխատանքի շնորհիւ պատասխանատու պիտի ըլլամ ինչի եւ մեր անձնակազմին վստահուած իւրաքանչիւր բռնէի համար, պատասխանատու պիտի ըլլամ նաեւ սփիւռքի առջեւ՝ ընելով ամէն բան Հայաստան-Սփիւռք գործակցութեան արդիւնաւէտութեան աջակցելու համար:

Հիմա յետահայեաց վերլուծութեամբ ու թամսեաց այս ընթացքը ինծի համար կ'ուրուագծուի իբրեւ անփոխարինելի փորձ, քաղաքական հասունութեան նոր փուլ, նոր գաղափարներու ու նախաձեռնութիւններու շրջան: Նախարարի պաշտօնին աշխատելու ամէն օրն ինծի համար լաւագոյն ընելու ձգտում էր: Ուրախ եմ, որ հանրութիւնը նախարարութեան եւ իմ աշխատանքին կը հետեւէր սեւեռուն ուշադրութեամբ, այն խոշորացող արդիւնքով կ'օգնէր մեզ շուտ նկատել սխալները, ուղղել ատոնք: Ինքս երբեք չեմ խուսափած սեփական սխալներն ընդունելէն, ատիկա համարած եմ արդիւնաւէտութեան հասնելու գլխաւոր ցուցիչ: Այս ութ ամիսներուն ընթացքին գրեթէ ամէն օր փորձած եմ սորվելու նորը՝ վստահ ըլլալով, որ յաջողութեան հաս-

Առօրեայ Մտահոգութիւններ

Միացեալ Նահանգներու ամենամեծ քաղաքներուն մէջ տան վարձքերը կը շարունակեն բարձրանալ արագօրէն՝ յատկապէս համեատ մուտք ունեցող քաղաքացիներուն համար ստեղծելով դժուար կացութիւն:

2018-ին մօտաւորապէս 553,000 մարդ անտուն մնացած է, ըստ HUD-ի (Department of Housing and Urban Development):

Ըստ «Զիլլօ» կայքէջի, Միացեալ Նահանգներուն մէջ կայ մօտ 661,000 անտուն մարդ: Այս երեւոյթի գլխաւոր պատճառներէն է տան վարձքերու բարձրացումը: Մարդիկ իրենց եկամուտներու 32 տոկոսը կը յատկացնեն իրենց տան վարձքին, որ պատճառ կը դառնայ անտուն մարդոց թիւի աճման:

Մարդիկ գնազան պատճառներով կը մնան անտուն, մանաւանդ սղութեան, ընտանեկան դժուարութիւններու եւ նիւթական վատ պայմաններու բերումով: Բայց ըստ վերջին հաշուարկներուն՝ տան վարձքերու բարձրացումը այս երեւոյթի հիմնական

պատճառն է:

Միացեալ Նահանգներէն ներս, 2018-ի հաշուարկներով երեք հիմնական քաղաքները ուր անտուն քաղաքացիներու թիւը հսկայ է: Նիւ Եորքի մէջ կայ 78,676 անտուն, Լոս Անձէլոսի մէջ՝ 49,955 իսկ Սիեաթլի մէջ՝ 12,112: 2010-էն ի վեր այս քաղաքներէն ներս անտուն մարդոց թիւը մեծ արձանագրած է:

2018-ի Յունիսին, HUD-ը քննադատութիւններու արժանացաւ երբ տան վարձքերուն 20 առ հարիւր աճ նշանակեց եւ վերջին օրերու կառավարութեան փակման պատճառով կարելի չեղաւ այս հարցը առաւել քննարկման ենթարկել:

Տան վարձքերու բարձրացումը կը մնայ շատ լուրջ հարց մը եւ վստահաբար ունի եւ պիտի ունենայ իր վատ ազդեցութիւնը Ամերիկայի միջին եւ աղքատ դասակարգի կեանքին ու կենցաղին վրայ, եթէ կենսական քայլեր չ'առնուին կառավարութեան կողմէ:

Լ.Մ.

Սիօբան Նաշ Մարշալի «Նախահայրերի Մեղքը» Գրքի Շնորհանդէս-Ռասախօսութիւն Յունուար 31-ին եւ Փետրուար 1-ին

“The Sins of the Fathers”, «Նախահայրերի Մեղքը» Թուրքիոյ Հայոց Յեղասպանութեան Ժխտողութեան մասին գրքի շնորհանդէսին եւ դասախօսութեան տեղի է ունենալու Հինգշաբթի, Յունուար 31-ին, երեկոյեան ժամը 7:30-ին Ապրիլ գրախանութում, հասցէ՝ 415 E. Broadway, Glendale, CA 91205 եւ Ուրբաթ, Փետրուար 1-ին, երեկոյեան ժամը 7:30-ին Հայ Կիլիկիա Աւետարանչական եկեղեցու սրահում, հասցէ՝ 339 S. Santa Anita Ave., Pasadena 91107:

Սիօբան Նաշ Մարշալ՝ «Նախահայրերի Մեղքը» գրքի հեղինակը, Մերի Թ. Քլարք Կաճառի Քրիստոնէական փիլիսոփայութեան ամբիոնի գլխաւոր աթոռի պաշտօնավարն է: Նա հեղինակն է բազմաթիւ գրքերի եւ յօդուածների մետաֆիզիկայի (բնագանցական) և շարութեան խնդիրների և նա նաեւ գրել է գրքեր եւ յօդուածներ ընդհանուր հասարակութեան համար, որոնցից են՝ «Ժուան դ'Արքը - Հոգեւոր Կենսագրութիւններ» եւ «Ինչո՞վ է Սեպուս Ազատ Լինել» - Կրօնը եւ Ժողովրդավարութեան Արմատները:

Վերջին տարիներում, Սիօբան Նաշ Մարշալը շատ ուշադրութիւն է նուիրել Յեղասպանութեան և Յեղասպանութեան ժխտողական խնդրին: «Նախահայրերի Մեղքը» նրա առաջին հեղինակած գիրքն է այս նիւթի շուրջ: Սիօբան Նաշ Մարշալը պատերազմական վիճակը սկսուելուց յետոյ, նա և իր որդի ընկերակիցներ հիմնում են Christians In Need Foundation-Ա (CINF), որի միջոցով նրանք փորձում են օգնել տեղւոյն հնագոյն քրիստոնէական աշխարհի մշակոյթ ունեցող ժողովուրդներին:

Անթոնիօ Ասլան, իտալահայ գրող եւ միջազգային աշխարհում լաւագոյն ճանաչուած “Skylark

Farm”՝ «Արտոյտների Ագարակ» գրքի հեղինակ եւ Padova (Փադովա) համալսարանի փրոֆէսէօր, ունի հետեւեալ գրառումն «Նախահայրերի Մեղքը» գրքի վերաբերեալ. «Հայոց Յեղասպանութեան օրինակելի պարագայի միջոցով, այս բացառիկ գիրքը մատուցում է մի հզօր եւ թափանցող դաւաճանութեան եւ ոչնչացման նկարագրութիւն, որ ժամանակակից փիլիսոփայութեան մերժումը իր իսկ ճակատագրին աշխատեցուած է աշխարհի վրայ»:

Պատմութեան պրոֆեսոր Թաներ Աքչամը, Ռոբերթ Արամը, Մարիան Գալուստեան ու Ստեփան և Մարիան Մուգար Հայոց Յեղասպանութեան հետազոտութիւնների ամբիոնները ունեն հետեւեալ մեկնաբանութիւնները. «Փիլիսոփայ Սիօբան Նաշ Մարշալի՝ «Նախահայրերի Մեղքը» շատ գնահատելի և անհրաժեշտ գիրք է: Այն դուրս է գալիս դասական թուրքական ժխտողականութեան բացատրութիւնից և հանդիսանում է ուսման գլխաւոր առարկայ Հայոց Յեղասպանութեան ուսումնասիրութիւնների ոլորտում»:

«Նախահայրերի Մեղքը» կը ներկայացուի անգլերէն լեզուով Սիօբան Նաշ Մարշալի կողմից: Հանդիսավարներն են լինելու Ռիթա Մաստեսեանը (հայերէն) եւ Հէլէն Ալիս Հէյզը (անգլերէն): Ձեռնարկի ընթացքին պիտի արտասանէ և երգէ Մարիան Փաշանեանը հայերէն լեզուով:

Ձեռնարկի կազմակերպիչներն են՝ Արարատ Հիմնադրամը, Ապրիլ գրատունը, Christians In Need Foundation-ը եւ Փասատինայի Կիլիկիա Հայ Աւետարանչական եկեղեցին:

Մուտքը ազատ է եւ լինելու է հիւրասիրութիւն: Յաւելեալ տեղեկութեան համար հեռախօսել (818) 303-5566 թուին:

ABRIL BOOKSTORE
ԱՄՐԻԼ ԿՈՒՆԻՍՏԵՆ

ARARAT FOUNDATION

CHRISTIANS IN NEED FOUNDATION

ARMENIAN CILICIA
EVANGELICAL CHURCH
PASADENA

present
A special book event

The Sins of the Fathers

The Sins of the Fathers

Turkish Denialism and the Armenian Genocide

with author
Siobhan Nash-Marshall

THURSDAY, JANUARY 31, 2019 AT 7:30 PM
Abril Bookstore
415 E. Broadway, Glendale, CA 91205

FRIDAY, FEBRUARY 1, 2019 AT 7:30 PM
Armenian Cilicia Evangelical Church
339 S. Santa Anita Ave., Pasadena, CA 91107

For more info, contact 818-303-5566
FREE ADMISSION • REFRESHMENTS TO FOLLOW

Տոքթ. Եղիկ Երեմեանին Պատուոյ Դոկտորայի Տուչութիւն Զայկազեան Զամալսարանին Սէջ



Հինգշաբթի, 10 Յունուար 2019-ի երեկոյան, Հայկազեան Համալսարանի սրահէն ներս տեղի ունեցաւ պատուաւոր դոկտորայի կոչման տուչութիւն:

Կոչման արժանացողը լիբանանահայ քաղաքական եւ ազգային գործիչ, պատմաբան, 17 տարի Լիբանանի խորհրդարանի անդամ Տոքթ. Եղիկ Ճէրէճեանն էր, որ կ'արժանանար Հայաստանի Գիտութեան Ազգային Ակադեմիայի կողմէ պատմական գիտութիւններու պատուոյ դոկտորայի կոչումին:

զային Ակադեմիայի Պատմութեան Ինստիտուտի տնօրէն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնեան կարգաց Տոքթ. Եղիկ Ճէրէճեանին տրուած կոչումին որոշումը:

Ան բարձր գնահատեց հայ ազգային-ազատագրական պայքարը համիտեան բռնատիրութեան դէմ, եւ այդ պայքարին մէջ ծնունդ առած կուսակցութիւններուն խաղցած դժուարին բաց պատուաբեր դերը: Փրոֆ. Մելքոնեան գտաւ, որ պէտք է արդար արժեւորուծ կատարել ազատագրական պայքարի ինքնագոհ նուիր-



Լիբանանահայ տարբեր հոսանքներու պատկանող գրասէր եւ պատմասէր հասարակութեան մը ներկայութեան, ուր ներկայ էր Լիբանանի մէջ Հայաստանի նորանշանակ ղեկավար Վահագն Աթաբէկեան, ձեռնարկին բացումը կատարեց Հայկազեան Համալսարանի Սփիւռքի Ուսումնասիրութեան Կեդրոնի պատասխանատու Դոկտ. Անդրանիկ Տազսեան, որ հակիրճ խօսքով բացատրեց օրուան հաւաքին նպատակը:

Հայկազեան Հայագիտական Հանդէսի խմբագրական կազմի անդամ եւ Հայ Աւետարանական Գոլէճի տնօրէն Դոկտ. Արմէն Իւրնէշլեան ներկայացուց «Տոքթ. Եղիկ Ճէրէճեանի Պատմագիտական Հետազոտութիւններու Արժեւորումը», շեշտելով անոր գիտականութիւնը, ժամանակի ընթացքին նոյն նիւթը զարգացնելու ձգտումը եւ համագործակցութեան ոգին: Հայկազեան Համալսարանի ուսանողներէն Լոռի Պիլալեան (սրինգ) եւ Վահան Սողոմոնեան (դաշնամուր) արհեստավարժ մակարդակով կատարեցին «Երեւան-Էրեբունի»:

Հայաստանի Գիտութեան Ազ-

եալներուն. գործ մը, որ շրջանէ մը ի վեր կը կատարէ Տոքթ. Ե. Ճէրէճեան:

Իր շնորհակալական խօսքին մէջ, Տոքթ. Ե. Ճէրէճեան հակիրճ բացատրեց, որ ատամնաբուժական եւ երեսփոխանական ասպարէզներէն ետք ինչպէս եւ ինչու անցում կատարած է դէպի պատմագրութիւն: Ան իր պարտաւորութիւնը չափնեց այսուհետեւ բարձր պահել գինք պարզեատրող հաստատութեան՝ ՀՀ ԳԱԱ եւ Պատմութեան Ինստիտուտին վարկը:

Հայկազեան Համալսարանի տնօրէն, վերապատուելի Փօլ Հայտոսթեան իր եզրափակիչ խօսքին մէջ նշեց, որ Հայկազեանը միշտ ալ պատրաստ է նման ուսումնական եւ գիտական ձեռնարկներու հանդիսաբեմը ծառայելու: Իսկ Տոքթ. Ե. Ճէրէճեանին Հայկազեանը ծանօթ է շատոնց, երբ ան սկսած է աշխատակցիլ Հայկազեան Հայագիտական Հանդէսին եւ յաճախել Համալսարանին գրադարանը:

Ներկաներուն միջեւ մտերմիկ խօսակցութիւնները շարունակ ունեցան ընդունելութեան սեղանին շուրջ:

Զայրենի Գրող Ֆելիքս Բախչինեանի Գիրքերուն Ծնորհանդէսը Զալէպի Սէջ



ՀՀ Հալէպի Գլխաւոր հիւպատոս Արմէն Սարգսեանի հովանաւորութեամբ 25 Դեկտեմբերին, Հալէպի կրթասիրաց Մշակութային Միութեան սրահէն ներս տեղի ունեցաւ հայրենի գրող Ֆելիքս Բախչինեանի սուրիահայերուն նուիրուած եռագրութեան՝ «Հալէպ» Փրկութեան Ափ», «Ընթիմ» եւ «Մի Գիշեր Աթաթուրքի Սենեակում» գիրքերուն շնորհանդէսը: Ծնորհանդէսին բացումը կատարուեցաւ Սուրիոյ եւ Հայաստանի Հանրապետութեան քայքայեցողութիւնը: Այնուհետեւ ներկաները մէկ վայրկեան չոսնկալա լուծութեամբ շարքեցին Սուրիոյ պատերազմի զոհերուն յիշատակը:

Բացման խօսքով հանդէս եկաւ ՀՀ Հալէպի գլխաւոր հիւպատոս Արմէն Սարգսեան: Ապա ցուցադրուեցաւ Ֆելիքս Բախչինեանի «Մի Գիշեր Աթաթուրքի Սենեակում» վէպին բեմագրութեամբ նկարահանուած «Մի Գիշեր Պարոն Հիւրանոցում» շարժանկարը (բեմադրիչ՝ Եղուարդ Տէր Սահակեան):

Ֆելիքս Բախչինեանի կեանքին եւ գրական գործունէութեան մասին զեկոյցով հանդէս եկաւ Հայ Բարեգործական Ընդհանուր Միութեան Հալէպի մասնաճիւղի վարիչ քարտուղար Թամար Խապայեան: Ապա բեմ բարձրացան Հալէպի հայերէք համայնքներու հոգեւոր հայրերը, Սուրիոյ Հանրապետութեան Խորհրդարանի հայ պատգամաւոր ժիրայր Բէյլիսեան, ՀԲԸՄ Սուրիոյ Ծրջանակային Յանձնաժողովի ատենապետ Ներսէս Ներսոյեան, ՀՀ Հալէպի գլխաւոր հիւպատոս Արմէն Սարգսեան եւ Ֆելիքս Բախչինեան եւ միասնաբար կատարեցին զինեմանի աւանդական արարողութիւնը:

Ձեռնարկի աւարտին շնորհակալական խօսքով հանդէս եկաւ Ֆելիքս Բախչինեան եւ իր գիրքերէն օրինակներ նուիրեց Հալէպի հոգեւոր, կրթական, մշակութային ու հայրենակցական միութիւններու ներկայացուցիչներուն, Գրիգոր Շամամեանին եւ Յակոբ Սահակեանին:

«Գանձասար»-ի թղթակից

Պոլսոյ Սէջ Մեկնարկած է Փարաճանովի Ֆիլմերու Ցուցադրութիւնը



Պոլսոյ Փերայի թանգարանին մէջ անցած ամիս այցելուներուն ուշադրութեան ներկայացուած «Փարաճանով. Սարգիսի հետ» խորագրով ցուցահանդէսի շրջանակէն ներս մեկնարկած է մեծանուն հայ շարժանկարի բեմադրիչ, արուեստագէտ Սերկէյ Փարաճանովի ֆիլմերու ցուցադրութիւնը:

Թանգարանի կայքին մէջ հրատարակուած ծանօթագրութեան համաձայն՝ «Ապստամբ պատկերներ. Սերկէյ Փարաճանով» ծրագրի ընթացքին Փարաճանովի շարժանկարի արուեստի երկրպագուները յառաջիկայ երեք ամիսներուն հնարաւորութիւն կ'ունենան դիտել բեմադրիչի հեղինակած ֆիլմերը:

Շարժանկարի աշխարհի շարք մը հռչակաւոր դէմքերու՝ Թարքովսքիի, Կոտարի, Ֆելինիի, Անթոնիոնի կողմէ ամենաբարձր գնահատականին արժանացած Փարաճանովի հանձարեղ ֆիլմերէն ցուցադրուած են «Անտրիէշ», «Առաջին տղայ», «Ուքրանիական ռափտտիա», «Մարդիկ քարի վրայ», «Մուցուած նախնիներու ստուերները», «Յակոբ Յովնաթանեան», «Սուրամի ամրոցի լեկները», «Աշուղ Ղարիպ», «Նուան գոյնը» Շարժանկարները:

Ծրագրի շրջագիծէն ներս պիտի ցուցադրուին նաեւ Արտաւազ ֆելչեանի «Տարուայ եղանակները» շարժանկարի պոեմը, Ռոն Հոլովէյի «Փարաճանով. ռեքվիեմ» ու Փաթրիք Կազալի «Սերկէյ Փարաճանով. ապստամբը» փաստագրական ֆիլմերը:

Փարաճանովի ստեղծագործութիւններու ցուցահանդէսն ու ֆիլմերու ցուցադրութիւնը այցելուներուն համար բաց պիտի ըլլայ մինչեւ 17 Մարտ:

Nikol Pashinian Reappointed Armenian Prime Minister



YEREVAN (RFE/RL) — Nikol Pashinian has been appointed to a second term as prime minister of Armenia after his political alliance scored a landslide victory in snap parliamentary elections.

President Armen Sarkisian signed the relevant decree on January 14 as the new 132-seat parliament convened for its first session.

“Congratulations, Mr. prime minister,” Sarkisian told Pashinian at the presidential palace, adding: “Your success is our country’s success, our people’s, everyone’s success — including my own.”

“I want to emphasize that the main political change anticipated in

Armenia has already happened: power has been fully returned to the people and democracy has been established in Armenia,” Pashinian said for his part.

Under the Armenian constitution, Pashinian has to name members of his cabinet and ask the president to formally appoint them within the next five days. He will then have 20 days to submit the government’s five-year policy program to the parliament. The program’s approval by the National Assembly will amount to a vote of confidence.

It is expected that most of the current cabinet members — including Defense Minister Davit Tonoyan and Foreign Minister Zohrab Mnatsakanian

— will retain their posts. Outgoing First Deputy Prime Minister Ararat Mirzoyan and Culture Minister Lilit Makunts have resigned to take up senior positions in the parliament.

Pashinian is expected to make major changes in the government’s structure. A controversial bill circulated by his office last month calls for reducing the number of ministries from 17 to 12. The post of first deputy prime minister would be abolished altogether.

Pashinian’s My Step alliance won more than 70 percent of the vote in the December 9 election and now holds 88 seats in the legislature.

Holding a majority in the single-chamber parliament has increased Pashinian’s power to pursue stated goals such as tackling corruption and reforming the economy of the South Caucasus country of 3 million.

The Prosperous Armenia Party (BHK) holds 26 seats and Bright Armenia holds 18 seats, while the HHK failed to clear the 5 percent threshold needed to secure parliamentary seats.

Armen Sarkissian, who has largely ceremonial powers, called on Pashinian’s government to carry out “many serious reforms in all areas” when he addressed the newly elected parliament earlier on Monday.

“The first phase of the political changes ends with the formation of the new National Assembly and the new government,” said the president. “A new phase starts: one of realization of hopes and promises and hard, consistent and daily work.”

“You have received ample opportunities to put into practice the

Continued on page 2

Vladimir Putin Congratulates Nikol Pashinian



MOSCOW — The President of the Russian Federation Vladimir Putin sent a telegram of congratulations today to Nikol Pashinian on his appointment as Prime Minister of Armenia, the Kremlin official website reported.

Vladimir Putin underscored, in particular, that the two countries’ relations are based on good traditions of friendship and mutual respect: Russia and Armenia have built up considerable experience of fruitful cooperation in different spheres.

“I hope that our dialogue and constructive joint efforts will help us further strengthen the Russian-Armenian allied relations, as well as promote integration processes in the Eurasian space. It undoubtedly meets the best interests of our brotherly peoples,” the message reads.

Putin noted the “convincing victory” of Pashinian’s My Step alliance in the December 9 elections when they last met in Moscow on December 27. “I want to wish you success in the realization of all objectives which you set for yourself and your team,” he said.

World Bank: Armenia’s Economy to Accelerate in 2020 and 2021

WASHINGTON, DC — Economic growth in Armenia eased to an estimated 5.3 percent in 2018 and will slow down further this year before accelerating in 2020 and 2021, the World Bank said late on Tuesday.

In its latest Global Economic Prospects report, the bank also forecast weaker growth in many other countries in Europe and Central Asia. “Growth in the eastern part of the region is also anticipated to slow as large economies including Russia, Kazakhstan, and Ukraine decelerate,” it said.

The report cites “downside risks” to this outlook. “Increases in policy uncertainty could undermine confidence in the region and impact growth,” it says. “A slowdown or reversal of ongoing structural reforms remains a risk in many countries in the region, especially in Armenia, Azerbaijan, Belarus, Ukraine,

and Turkey.”

The report further warns of possible spillover effects of Turkey’s current financial troubles. “While direct linkages between Turkey and the rest of the region are small, an intensification of financial turbulence there could lead investors to reevaluate their exposure to the region, likely leading to capital outflows, currency depreciations and rising borrowing costs,” it explains.

The World Bank projected lower growth rates for Armenia in its previous global report released this summer. It said that the Armenian economy will expand by 4 percent in 2018 and 2019.

The bank’s latest report estimates the country’s 2018 growth at 5.3 percent. According to its projections, growth will slow to 4.3 percent in

Continued on page 4

Armenia's Ambassador Varuzan Nersesyan Presents Credentials to President Rump



US President Donald J. Trump and Ambassador Varuzan Nersesyan at the Oval Office

WASHINGTON, DC -- On January 11th, 2019, Ambassador of the Republic of Armenia Varuzan Nersesyan presented his credentials to the President of the United States Donald J. Trump.

Ambassador Nersesyan conveyed to President Trump the best regards on behalf of the President, Prime Minister and the people of Armenia and noted that it is a great honor and responsibility for him to

represent Armenia in the United States during this crucial period.

During a brief conversation at the credentialing ceremony President Trump and Ambassador Nersesyan highlighted the steps towards expanding bilateral relations between Armenia and the United States in various areas. The interlocutors emphasized the role of the Armenian-American community in enhancing the friendship between the two nations.

Judge Recuses Herself from Hearing Kocharian's Bail Plea

YEREVAN -- A district court judge in Yerevan on Thursday accepted prosecutors' demand to stop considering granting bail to former Armenian president Robert Kocharian prosecuted on coup charges.

Nelly Baghdasarian's decision means that another judge will decide whether Kocharian should be freed pending investigation into his role in the deadly breakup of 2008 opposition protests.

Kocharian was arrested for a second time on December 7. His lawyers asked the court to release him on bail, arguing, among other things, that he did not attempt to obstruct justice after being set free in August.

Baghdasarian opened hearings on the appeal on December 28. The pros-

ecutors demanded that another judge take over the case when the hearings resumed on Wednesday.

According to one of Kocharian's lawyers, Hayk Alumian, they argued that Baghdasarian had recused herself from dealing with another suspect in the 2008 unrest case because of a possible conflict of interest.

Another defense lawyer, Aram Orbelian, criticized Baghdasarian's decision, saying that the judge "avoided administering justice." Orbelian said the judge should not have taken up the case in the first place if she had really felt that she cannot be impartial.

It was not immediately clear when the court will assign another judge to rule on Kocharian's bail request.

Moscow Slams Azeri Travel Ban on Russian Armenians

MOSCOW (RFE/RL) — Russia again demanded on Friday that Azerbaijan stop barring Russian citizens of Armenian descent from visiting the South Caucasus country, saying that the practice is "incompatible with friendly relations between the two countries."

"We have repeatedly raised this issue with the Azerbaijani side and said that such instances are becoming a tradition, a bad and wrong tradition," said Maria Zakharova, the Russian Foreign Ministry spokeswoman.

"In our view, such facts constitute a blatant violation of the rights of Russian citizens," Zakharova told a news briefing in Moscow.

"The Russian Foreign Ministry has repeatedly brought the Azerbaijani side's attention to the unacceptability of the existing situation. We have demanded an end to detentions and expulsions. The practice is incompatible with friendly ties between the two countries."

The Azerbaijani government has long maintained a travel ban for not only Armenia's citizens but also ethnic Armenians from other countries because of the unresolved Nagorno-Karabakh conflict. It considers any Armenian presence on Azerbaijani soil a security risk and an affront to the country's honor and territorial integrity.

According to Zakharova, in 2018 there were at least 16 cases of Russian nationals denied entry to Azerbaijan "on ethnic grounds."

The most recent of them was reported late last month. Kristina Gevorgyan, an ethnic Armenian holder of a Russian passport, said that she was held in detention at Baku's Heydar



Aliyev international airport for 13 hours before being deported to Russia.

Moscow already publicly denounced the practice in July 2017. Reacting to that criticism, an Azerbaijani Foreign Ministry spokesman cited continuing "Armenian occupation" of Azerbaijani territory.

"Unfortunately, some ethnic Armenian individuals display ethnically motivated hostility, and that is why we take certain measures," he said at the time.

Incidentally, Russia's longtime Foreign Minister Sergey Lavrov was born to an ethnic Armenian father. Lavrov visits Baku on a regular basis.

The Azerbaijani ban also applies to presumed or actual ethnic Armenians from Turkey, Azerbaijan's closest ally. In 2014, a Turkish arm-wrestler called Zafer Noyan was reportedly barred from entering Azerbaijan and participating in a major competition there because of his last name which officials at the Baku airport felt is Armenian. Noyan was forced to flow back to Istanbul despite his assurances that he is not of Armenian origin.

Nikol Pashinian Reappointed Prime Minister

Continued from page 1

ideas of the 'velvet revolution,' to live up to the society's expectations and to build a new Armenia," he told the 132 lawmakers representing My Step and the Prosperous Armenia and Bright Armenia parties.

On the same day, Armenia's new

parliament unanimously chose a close associate of Prime Minister Nikol Pashinian as its speaker at its inaugural.

The new speaker, Ararat Mirzoyan, is a 39-year-old former scholar who became the country's first deputy prime minister following last spring's mass protests that brought Pashinian to power.

Russian Defense Ministry 'Covers up Report' on Armenian Soldier's Death in Syria



MOSCOW (Tert.am) -- Russia's Ministry of Defense is facing media criticism over a failure to report an ethnic Armenian servicemen's death in Syria in late 2018.

Armen Aroustamyán, a junior sergeant who was dispatched to the country on his second mission, was killed on November 2, according to BBC Russian.

Official reports suggest that he died in an anti-tank mine explosion in Ash Shula, Deir ez-Zor.

The Moscow-based Novaya Gazeta was the first to report the incident which, however, was later dismissed as fake by the Federal New Agency. The source downplayed the fatality as an "operation to explode confiscated banned weaponry".

The Russian Defense Ministry and the Russian military command in Syria refrained from further comments.

The Ministry issued its latest report on casualties in Syria on September 17.

Aroustamyán's death is said to have remained unreported "due to reasons yet to be clarified".

A death report provided to the family says the serviceman was killed in a special mine-sewn traffic control barrier explosion. His death is thought to have occurred after a failed attempt

to lift the barrier which immediately fell, causing four mines' explosion.

Aroustamyán's family is said to be suspicious about the official reports.

"An anti-tank mine cannot possibly go off when dropped from an altitude which isn't quite high. It is a different thing if all that has to do with advertising Russian weaponry.

The Russian rockets, airplanes and tanks which are sent to Syria are new, whereas the arms supplies, projectiles and mines dating from the Soviet period should have been destroyed long ago. A poor-quality mine could have exploded if dropped from such a low altitude," a relative of Aroustamyán, formerly associated with the Armed Forces, is quoted as saying.

Aroustamyán's brother who also talked to BBC Russian accounts for the unreported death by the Ministry's attempt to avoid "panicking volunteers" preparing to join the Syrian military operations.

An estimated 100 Russians soldiers are thought to have died since the launch of the Russian military's operations in the country in 2015. Reuters' estimates suggest even a higher toll. President Vladimir Putin is said to have issued a confidential order to underreport their losses in Syria.

Spain Arrests 28 Players Connected to Armenian Tennis Match-Fixing Gang

MADRID -- Spanish police have arrested 15 people, and said another 68 have been investigated, as part of probe into tennis match-fixing by an Armenian criminal gang.

In a statement released on Thursday, the Spanish Civil Guard said that 28 of those 83 people are professional tennis players, one of whom took part in the last U.S. Open. The statement doesn't name any of the individuals who have been investigated or detained.

"The suspects bribed professional players to guarantee predetermined results and used the identities of thousands of citizens to bet on the pre-arranged matches," Europol said.

Once they bribed the players, the Armenian network members attended the matches to ensure that the tennis players complied with what was previously agreed, and gave orders to other members of the group to go ahead with the bets placed at national and international level.

At least 97 ITF Futures and Chal-


lenger matches were fixed, it said.

The Civil Guard said that the operation had been prompted by complaints from the Tennis Integrity Unit, the sport's anti-corruption body. Law enforcement began to investigate a Spanish player, which led to the Armenian group.

According to the Civil Guard, which investigated the corruption along with Europol and Spanish tax authorities, the match-fixing group had been operating since at least February 2017, generating millions of dollars in profit. During the operation, police searched 11 addresses in Spain, finding €167,000, a handgun, stolen identity documents, jewelry, more than 50 electronic devices, and five luxury vehicles. Law enforcement froze 42 bank accounts.

As has been repeated in numerous reports and investigations into corruption in tennis, match-fixing is rampant in lower levels of professional tennis where many thousands of players don't make any money.

Oxford Armenian Studies Launches 'Research Notes'



OXFORD, UK -- Oxford Armenian Studies launched short video "Research Notes" featuring Armenian studies scholars in the Faculty of Oriental Studies at University of Oxford.

Prof. Theo Maarten van Lint (Calouste Gulbenkian Professor of Armenian Studies), Dr. Hratch Tchilingirian (Associate Faculty) and Dr. David Zakarian (British Academy Fellow) highlight various aspects of their current research in these audio-visual notes.

"This new initiative aims to reach a wider audience beyond academia and to draw attention to the depth and scope of Armenian studies by providing a snippet of a subject or research findings," explained Hratch Tchilingirian, who conceived and produced the clips.

The five "Research Notes" posted on social media so far have reached some ten thousand people online.

In "Research Notes 1", Prof. van Lint speaks about his intellectual and academic journey into Armenian studies. In three additional clips (Notes 2, 3 and 4), he presents highlights of his work on medieval Armenian authors. Dr. Zakarian speaks about his research

in medieval colophons (Notes 5) and women in 5th century Armenia (Notes 6). In Notes 7, Dr. Tchilingirian speaks about his research on identity and notes a "connection" to chess in 12th century Armenia and, in Notes 8, discusses deaconesses in the Armenian Church.

All "Research Notes" are on Oxford Armenian Studies (OAS) Youtube channel and accessible through the following links:

Research Notes 1—Theo Maarten van Lint: the making of an Armenologist

Research Notes 2—Theo Maarten van Lint: Narek in Dutch

Research Notes 3—Theo Maarten van Lint: Grigor Magistros, an 11th century prince poet scholar

Research Notes 4—Theo Maarten van Lint: Ezekiel's Vision


Research Notes 5—David Zakarian: Medieval colophons

Research Notes 6—David Zakarian: Women in 5th century Armenia

Research Notes 7—Hratch Tchilingirian: identity and a 'connection' to 12th c. chess in Armenia?

Research Notes 8—Hratch Tchilingirian: Female deacons in the Armenian Church.

Armenia Most Improved Country in Democracy Index 2018



LONDON — Armenia saw the most improvement among all "hybrid regime" countries in Eastern Europe in 2018, raising its score to 4.79, from 4.11 in 2017. This led to a jump in its ranking from 111 to 103, according to the eleventh edition of the Democracy Index, compiled by the Economist Intelligence Unit (EIU), which reveals that political participation is on the rise in almost every region of the world. Whilst clearly disillusioned with formal political institutions, the population has turned anger into action, and turned out to vote, and to protest, it says.

The report says the "Velvet Revolution" against an attempt by Serzh Sarkisian, the former president, to stay in power by switching to the post of prime minister resulted in the appointment of Nikol Pashinian, an opposition leader, as prime minister.

It says Pashinian's opposition coalition subsequently swept the Yerevan municipal election and won a staggering 70% of the vote in a parliamentary election in December 2018. These developments, and Pashinian's subsequent anti-corruption campaign, improved the country's scores for government accountability and transparency.

They also resulted in a vast im-

provement in citizens' perception of corruption and confidence in the government and political parties. The Velvet Revolution resulted in an increase in voter turnout and in the percentage of citizens actively participating in demonstrations to remove Sarkisian from power.

Armenia's neighbors Georgia (89th) and Turkey (110th) are also in the same group of "hybrid regimes". Azerbaijan (149th) and Russia (144th) are listed among "authoritarian regimes". Among former Soviet republics, Armenia is behind only Moldova (79th), Ukraine (84th) and Georgia (89th). The Index is topped by Norway, Iceland, Sweden, New Zealand and Denmark. Syria and Northern Korea are on the bottom of the list.

The EIU Democracy Index provides a snapshot of the state of world democracy for 165 independent states and two territories. The Democracy Index is based on five categories: electoral process and pluralism; civil liberties; the functioning of government; political participation; and political culture. Based on their scores on 60 indicators within these categories, each country is then itself classified as one of four types of regime: full democracy; flawed democracy; hybrid regime; and authoritarian regime.



Gate to Heaven a Film by Jivan Avetisyan

Director Jivan Avetisyan from Armenia has been inspired to tell Armenian stories especially those from Artsakh (Nagorno-Karabakh) from a young age through his Arthouse films that have received international recognition at various film festivals. Jivan believes that while film is a source of entertainment, they are also a powerful medium of educating the mass.

Gate to Heaven, is director Jivan Avetisyan's third feature film. The film's backdrop takes place in Artsakh with a storyline of a German photo-

journalist, played by Richard Sammel, who returns to Artsakh in 2016 to cover the war, which reignited after a 22-year ceasefire with its neighbouring country, Azerbaijan. In the result of his journalistic investigation, Robert meets a young opera singer, who happens to be the daughter of missing photojournalist whom he had abandoned in captivity during the fall of the village of Talish in 1992. Robert and Sophia's frequent rendezvous leads to a passionate romance...

Richard Sammel, has starred in

over 100 films, including Quentin Tarantino's "Inglourious Basterds", Roberto Begnini's "Life is Beautiful", Martin Campbell's "Casino Royale", American vampire series "The Strain" by Guillermo dell Toro and many other films. In 2012, he won "Best Actor" at the Syracuse International Film Festival in New York for his performance in Ruggero Dipaola's "Apartment in Athens".

Jivan Avetisyan's previous films, Tevanik and The Last Inhabitant have received numerous accolades and awards. Tevanik has won over ten awards in International Film Festivals including the Xian, Silk Road International Film Festival- China "Best Viewer's Choice" Award and Italy's International Overload Film Festival- Juries Prize for "Most Original Work."

The Last Inhabitant, Jivan Avetisyan's second feature film, was considered for the 74th Golden Globe Awards (2017). Recognized by A-Class International Film Festivals including

Shanghai and Venice International Film Festivals (2017); Awarded Best Feature Film at the Scandinavian International Film Festival in Helsinki, Finland (October 2017); The film has been purchased and licensed by HBO to air in Eastern European countries. The Last Inhabitant, also features Homayoun Ershad, who played the lead role in Taste of Cherry by Abbas Kiarostami and was awarded the Palme d'Or at the 1997 Cannes Film Festival.

Jivan Avetisyan's team continues its efforts to complete the film about Artsakh. The film is a co-production between Armenia, Lithuania, Germany and France. Art enthusiasts and non-profit organizations who have an interest in the Arts took part in the creation of the film about Artsakh/Armenia. The production team has also launched a Crowdfunding campaign on GoFundMe to help with post-production funding. www.gatetoheaven.am



Save
Support
Sustain

Syrian Armenian Relief Fund
P. O. Box 1948
Glendale, CA 91209-1948



www.syrianarmenianreliefund.org

A Tribute to Civic Engagement Through Service

BY SONA ZEITLIAN

On Saturday, December 15, 2018, AGBU Hye Geen and Young Circle organized a festive evening named “Season of Joy” at the newly renovated and beautifully decorated Tamar and Vatche Manoukian Cultural Center in Pasadena. The gathering marked an important milestone – 25th anniversary of AGBU Hye Geen and Young Circle’s activities of serving disadvantaged communities and strengthening civic society by implementing UN Millenium Development Goals in California and Armenia.

The welcoming remarks were made by Talin Yacoubian, Chair of AGBU Western District. She congratulated AGBU Hye Geen and Young Circle on their 25th anniversary and commended them for their record setting civic engagement, their dedicated volunteerism in keeping with AGBU’s legacy of serving the national well-being.

Then it was the turn of the event’s organizing committee representative Vania Vartzbedian-Gordian to introduce the guest speaker, Ms. Karen Papazian, Director of Development and Outreach at the AGBU Global Headquarters. Most prominently, Ms. Papazian has spearheaded fundraising for such AGBU Central Board projects as the Scholarship program, Children’s Centers in Armenia and Fund for Artsakh. She has also developed partnerships for various initiatives and supported AGBU Chapters.

Ms. Papazian began by stressing that, as the “unwavering champion of the Armenian people,” AGBU has remained rooted in our Homeland and has carried out its mission of civic engagement through volunteers. She spoke highly of “active citizens intent on promoting innovative ideas to bring about much needed change.” She valued the commitment of “volunteers with a purpose,” who join forces with like-minded activists to form working groups, then organize fundraisers and raise awareness about issues affecting the community. They are all focused on improving lives, inspiring confidence and making meaningful contributions to raise the standard of living. Ms. Papazian urged everyone to be “compassionate



volunteers”, to show public spirit and strive for social solidarity.

Elizabeth Kabanyan, another member of the event’s organizing committee, read a congratulatory message from Prof. Ludmilla Haroutunyan, AGBU Hye Geen and Young Circle’s Armenia coordinator. The Professor referred to the expanded services of the five Pregnant Women’s Centers in Armenia and dwelt on the success of the newly developed programs about child-parent and marital relationships, as well as training young women for marriage, for smooth relations with mothers-in-law to strengthen family solidarity.

The organizing committee of the festive evening had a lively entertainment program in store with the participation of the Anoush Dance Ensemble under the leadership of Anoush Markarian, as well as the popular singer Lou Varoujan. The audience thoroughly enjoyed the vigor of the youthful dancers and the rich repertoire of the singer.

AGBU Hye Geen and Young Circle’s “Season of Joy” proved to be an event to remember. As a gesture of his appreciation, a longtime supporter of the organization’s flagship projects, Mr. Harout Bronozian announced his intention of sponsoring a sixth Pregnant Women’s Center in Armenia the town Massis. A most meaningful gift of enduring value on AGBU Hye Geen and Young Circle’s 25th anniversary.

The evening was a real celebration of the Season of Joy. The organizing committee headed by Manuella Kossayan is to be commended for excellent teamwork. One and all did their utmost to achieve a memorable tribute to the spirit of civic engagement through service.

World Bank: Armenia’s Economy to Accelerate

Continued from page 1

2019 but stand at 4.6 percent in the following years.

By comparison, the Armenian government forecast a 4.9 percent growth rate in its 2019 state budget approved by the parliament in November.

Armenian growth accelerated to 7.5 percent in 2017, according to official statistics. It hit 9.7 percent in the first quarter of 2018, just before the start of weeks of mass protests that led to the resignation of the country’s longtime leader, Serzh Sarkisian.

Political opponents of Prime Minister Nikol Pashinian, the protest leader who came to power in May, have seized upon those figures to criticize


his economic record. They claim that his government’s policies are scaring away investors.

Pashinian and his associates dismiss the criticism. They say that the new government has already succeeded in practically eradicating corruption and breaking up economic monopolies that have long hampered Armenia’s development.

Economy Minister Tigran Khachatryan insisted in November that the “velvet revolution” will benefit the domestic economy in the longer term.

“The revolution has led to a greater degree of economic freedom, easier access to the markets and more equal competition,” Khachatryan told RFE/RL’s Armenian service. “These are

“The Sins of the Fathers” by Siobhan Nash-Marshall to Be Presented in Glendale & Pasadena



GLENDAL — The general public, public educators and researchers, and community leaders are cordially invited to a lecture and book presentation, “The Sins of the Fathers: Turkish Denialism and the Armenian Genocide” by Siobhan Nash-Marshall, to be held on Thursday, January 31st at 7:30 pm at Abril Bookstore @ 415 E. Broadway in Glendale, CA 91205 and on Friday, February 1st at 7:30 pm at Armenian Cilicia Evangelical Church @ 339 S. Santa Anita Ave., Pasadena, CA 91107.

Siobhan Nash-Marshall holds the Mary T. Clark Chair of Christian Philosophy at Manhattanville College. Author of many academic books and articles on metaphysics and the problem of evil, she has also written books and articles for the general public—Joan of Arc: A Spiritual Biography and What it Takes to be Free: Religion and the Roots of Democracy.

In recent years, Nash-Marshall has devoted a lot of attention to genocide and genocide negationism. The Sins of the Fathers is her first book-length treatment of the topic. After the breakout of the war in Syria, Nash-Marshall and some friends founded CINF, the Christians In Need Foundation, through which they attempt to help ancient Christian cultures of the world which are presently in peril.

Antonia Aslan, international best-selling author of Skylark Farm and Professor at the University of Padova, has the following comment on The Sins of the Fathers: “Through the exemplary case of the Armenian Geno-

cide, this extraordinary book delivers a powerful and piercing portrait of the treachery, trahisons des clercs, and destruction that modern philosophy’s refusal of its daimon has wrought upon the world.”

Taner Akcam, Professor of History, Robert Aram, Marianne Kaloosdian and Stephen and Marian Mugar, Chairs of Armenian Genocide Studies, have the following comments: “Philosopher Siobhan Nash-Marshall’s Sins of the Fathers is ... a much needed book. It goes beyond the classical explanation of Turkish denialism, which is the distinct peculiarity of the Armenian Genocide, and is a major contribution to the field of Armenian Genocide studies.”

The Sins of the Fathers will be presented in the English language by the author, Siobhan Nash-Marshall. The book has been translated and published in Armenian and Italian. Rita Mahdessian & Helen Haig will present the lecturer. There will be a short cultural program presented by Marian Pachanian.

The event is organized by cooperation of Abril Bookstore, Ararat Foundation (A non profit Educational, Social, Cultural & Humanitarian Organization), CINF (Christians In Need Foundation) and Armenian Cilicia Evangelical Church in Pasadena.

Admission to the event is free of charge and the public is encouraged to attend this very interesting lecture and book presentation. For information you may contact 1-818-303-5566.

factors that could and should create a more favorable environment for in-

vestment-related decisions. But they can’t produce results at once.”



NATIONAL NOTARY ASSOCIATION
NOTARY PUBLIC

MEMBER

Garine Depoyan

626-755-4773
554 N. Chester Ave Pasadena, Ca. 91106
ghdepoyan@gmail.com

Հայկական Բարբեր

ԳԵՌԳ ԲԵՇԵՆԵԱՆ

Օտար Երկրակամարներու Տակ Փայլող Հայեր

Հայկական Բարբերածական Ընդհանուր Միութեան անգլիատառ պարբերաթերթի, Դեկտեմբեր 2018 թիւի յաւելուած՝ AGBU Insider-էն քաղելով, կը ներկայացնեմ հետեւեալ շահեկան տեղեկութիւնները:



Սօփրանօ Նաթալի Արոյեան

Միտնիի նշանաւոր օփերայի աստղերէն Նաթալի Արոյեան (տես նկարը) ծնած է Միտնի, ուր յաճախած է Ալեք Մանուկեան Հայկական Շաբաթօրեայ վարժարանը: Անոր երաժշտութեան մարզիչը եղած է հայագի օփերայի երգչուհի Լիլիա Օվչինեանը, իսկ իր երաժշտութեան դասընթացքը կատարելագործած է՝ շնորհիւ ՀԲԸ Միութենէն ստացած կրթաթոշակին:

Նաթալի մեծապէս երախտապարտ է իր ծնողներին՝ Սարգիսի եւ Լիւսիի, որոնք քաջալերած են զինք եւ թիկունք կանգնած, իր ընտրած ասպարէզի նուաճման՝ դժուարին ճանապարհի ընթացքին: Անոր միակ ափսոսանքն է որ գործի բերումով յաճախ կը բացակայի իր ընտանիքէն եւ բարեկամներու սեղմ շրջանակէն, յատկապէս սոնական օրերուն . . .

Հայկական Յեղասպանութեան հարիւրամեակին առիթով՝ Նաթալի հեղինակած է բեմական նոր ստեղծագործութիւն մը, «Հայկական Ճամբորդութիւն մը» անունով: Ան մարմնաւորած է անոր հերոսուհին՝ սարսափած հայ որբը, որ վերապրելով յաղթահարած է Եղեռնի պատճառած ողբերգութիւնը: Այդ որբը եղած է իր մեծ մօր մայրը:

Նաթալի խրատն է՝ ձգտում ունեցող արուեստագէտներուն, «Ակնկալէ որ խոչընդոտներ պիտի պատահին արհեստավարժութեան հասնելու ճանապարհիդ, սակայն երբեք մի՛ յուսահատրիւր եւ շարունակէ ճախրանքդ, համբերութեամբ եւ յարատեւութեամբ»:

Յօրինող Միշել Պետրոսեան

Փարիզաբնակ յօրինող Միշել Պետրոսեան ծնած է Երեւան եւ իր երաժշտական ուսումը կատարելագործած է Փարիզի Երաժշտանոցին մէջ:

Բնակելով Փարիզ՝ որպէս հայ, Միշել ապրած է երկու ինքնութեանց պատկանելու տուայտանքը: Այս երեւոյթը դրսեւորուեցաւ իր 2017-ի ստեղծագործութեան ընդմէջէն, որ ներկայացուեցաւ Լոս Անճելըսի մէջ: Անոր նիւթն էր «Հեքիաթային Բոց, Բռնկող Կրակ»: (A Fiery Flame, A Flaming Fire.)



Անոր նպատակն էր ինքնութեանց շարժունութիւնն (mobility) ու արագութիւնը (fluidity) ցուցաբերել՝ երաժշտութեան միջոցաւ:

Միշելի ուրիշ մէկ ստեղծագործութիւնը՝ «Արցախի Երգը» ներկայացուեցաւ Տաթևի վանքին մէջ: Այս գործին մէջ՝ Միշել օգտագործած է բնութեան եւ թռչուններու ձայները, որպէս մեղեդիներու մէկնակէտը: 2018-Նոյեմբերին՝ այս գործը սփռուեցաւ Ֆրանսայի պե-

տական ռատիոյկայանէն:

Միշելի հայկական արմատները պատճառ դարձան որ ան յօրինէ ուրիշ ստեղծագործութիւն մը՝ հայկական ցեղասպանութեան առնչութեամբ, «100 Տարուայ Յիշատակ, Կեանքի Նուագահանդէս մը»: Այս գործին մէջ՝ Միշել հարցականի տակ կը դնէ Աստուծոյ բացակայութիւնը, մեծ եղեռնի ընթացքին: Այս ներկայացումը կազմակերպուած էր Հայկական Բարբերածական Ընդհանուր Միութեան Ֆրանսայի Մասնաճիւղին կողմէ:

Ջութակահար Աստղիկ Պօղոսեան

Շանկհայի Միմփոնիք Նուագախումբի գլխաւոր ջութակահար Աստղիկ Պօղոսեան ծնած է Երեւան: 16 տարեկան Աստղիկ՝ 2009 թուականին աւարտեց եկրորդական վարժարանը եւ դիմեց ուսանողական փոխնակման ծրագրին (student exchange program), որ իր երաժշտական ուսումը շարունակէ արտասահմանեան երկրի մը մէջ:

Ի գարմանք Աստղիկին եւ իր ծնողաց, դիմունմագիրը ընդունուեցաւ Շանկհայի պետական երաժշտանոցէն: Ուրեմն՝ ճամբորդական ցուպը ձեռին, ան գնաց Չինաստան եւ ութը ամիսէն սորվեցաւ լեզուն: Հիմա ան՝ ոչ թէ միայն նուագախումբի գլխաւոր ջութակահարն է,



այլեւ ունի վարչական պատասխանատուութիւն՝ որպէս նախագահին օգնական:

2014-ին՝ Հայկական Բարբերածական Ընդհանուր Միութեան կողմէ կը հրաւիրուի Նիւ Եորք, որպէսզի ղեկավարէ Միութեան տարեկան համերգը՝ նշանաւոր Carnegie Hall-ի մէջ: Իսկ յաջորդ ամառ՝ դարձեալ ՀԲԸ Միութեան կողմէ կը հրաւիրուի Լոնտոն, որպէսզի կազմակերպէ Հայկական Ֆեսթիվալ մը: Աստղիկ՝ գնահատանքով արտա-

Շար.ը էջ 19



IN UNITY IS STRENGTH - ՄՈՒՊԹԻՆՈ ԶՈՐՈՊԻՆ Է

ՇԱՆՈՒՅԱԳԻՐ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԳՈՒՄԱՐՄԱՆ

Հայկական Բարբերածական Ընդհանուր Միութեան («Միութիւն») Կեդրոնական Վարչական ժողովը այսու կը ծանուցանէ Միութեան բոլոր իրաւասու անդամներուն թէ Միութեան 90-րդ Ընդհանուր ժողովը պիտի գումարուի Շաբաթ 9 Փետրուար 2019-ի առաւօտեան ժամը 10-ին, Փարիզի Շաբօֆորմ Միթի Լէ Շարտէն Սէն Տօմինիք-ի մէջ, Ֆրանսա, 49-51, rue Saint Dominique, 75007 Paris, France:

90-րդ Ընդհանուր ժողովի գումարման վերաբերեալ միակ ծանուցագիրն է այս: Հետեւաբար, Միութեան իրաւասու անդամներէն կը խնդրենք որ վերոյիշեալ թուականին անձնապէս ներկայ գտնուին ժողովին համար նշուած վայրը, կամ իրենց փոխանորդագիրները՝ գործադրուած եւ վաւերացուած ըստ Ծրագիր Կանոնագիրի տրամադրութեան, ուղարկեն կամ յանձնեն Կեդրոնական Վարչական ժողովի ատենադպիրին, ամենաուշ մինչեւ 31 Դեկտեմբեր 2018, կեդրոնական գրասենեակի հետեւեալ շաստով:

Armenian General Benevolent Union
Central Board of Directors
55 East 59th Street
New York, NY 10022-1112, U.S.A.

ԺՈՂՈՎԻ ՕՐԱԿԱՐԳ

1. Նկատառում եւ վաւերացում Միութեան 2016 եւ 2017 տարեշրջաններու ընդհանուր գործունէութեան տեղեկագիրներուն:
2. Նկատառում եւ վաւերացում Միութեան 2016 եւ 2017 տարեշրջաններու հաշուական տեղեկագիրներուն:
3. Ընտրութիւն Կեդրոնական Վարչական ժողովի անդամներու:
4. Ընտրութիւն Հաշուեքննիչ Յանձնախումբի անդամի մը:
5. Քննարկում վերնշեալ օրակարգերուն առնչուող որեւէ հարցի, ինչպէս նաեւ ժողովի աշխատանքներուն ընթացքին արձարծուած կամ ըստ Ծրագիր Կանոնագիրի ժողովին ներկայացուած հարցերու, ներառեալ Ծրագիր Կանոնագիրի բարեփոխումներ:
6. Քննարկում Ընդհանուր ժողովի յանձնարարութիւններու եւ բանաձեւերու:

Ի Դիմաց
Հ.Բ.Ը.ՄԻՈՒԹԵԱՆ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ

Սարգիս Ճեպլճեան
Ատենադպիր

Պերճ Մեղրակեան
Նախագահ

12 Նոյեմբեր 2018

ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԺՈՂՈՎ
ՆԱԽԱԳԱԿ - Պիոյր Լեւոնյան, Փոյն ՆԱԽԱԳԱԿՆԵՐ - Սեփիմեան, Սիման Սիմանեան, ԳԱՆՁԱՊԱԿ - Լազարոս Զեյնոյեան, ԱՏԵՆԱԳԻՐ - Սարգիս Եպլճեան, ՊԱՏՈՒՅ ԱՆՂԱՄ - Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարգիմ Բ. Կաթողիկոս Ամենայն Գայոց ԱՆՂԱՄՆԵՐ - ԳԱՆԱՍՆ Լեւոն Սարգիսեան, ՁՈՒԹԵՐՈՒՄ Վաիտ Կապուշ ԳԱՅԱՍՅԱՆ՝ Վազգէն Եագուպեան, Արմէն Սարգիսեան, ՄԱՆԱՍԻՆ ԹԱԳԱՌՈՒԹԻՒՆ Արմէն Արմանեան, Ժզէֆ Ուղղորեան, ՄԱՍՅԱՆ ՆԱԿԱԿԵՆՆԵՐ՝ Նուպար Աֆեան, Երուանդ Զօրեան, Էրիք Երայիլեան, Անի Մանուկեան, Լուի Մունչիեան, Արտա Յարութիւնեան, Լեւոն Նազարեան, Երուանդ Տեմիրճեան, ՌՈՒՍԱՍՏԱՆ Ռուբեն Վարդանեան, ՖՐԱՆՍԱ Արիս Աղամեան, ԽՆԱՍԱԿԱՆԵՐՈՒ ԽՈՐՀՈՒՐԳ - Գաօնիկ Եագուպեան, Լոյիզ Մանուկեան-Սիմոն, Ռիչարտ Մանուկեան, Նազար Նազարեան, Սարգիս Տեմիրճեան, Ի ՅԻՆՏԱԿ - Պօղոս Նուպար, Գիմնադիր - Ալեք Մանուկեան, Յիլման Պատուակալ Նախագահ

ARMENIAN GENERAL BENEVOLENT UNION ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹԻՆ

55 EAST 59TH STREET, NEW YORK, NY 10022 U.S.A. | (212) 319-6383 | AGBUNY@AGBU.ORG | www.AGBU.org

ԾՆՆՈՒԹՅԱՆ 130-ԱՄԵԱԿ 1889-1966

Մամբրե Արքեպիսկոպոս Սիրունեան Բարեխնամ Առաջնորդ Եգիպտահայ Թեմին

Արմաշու Դպրեվանքին Վերջին Ներկայացուցիչը

Պատմական այդ զուգահեռաբանող զգացական դրոշմ կը թողուր թե՛ նորընծաներուն որոնք առաջին անգամն ըլլալով կը տեսնէին Մաղաքիա Օրմանեան Արմաշու Դպրեվանքի հիմնադիր վերատեսուչը եւ Կ. Պոլսոյ նախկին Պատրիարքը, եւ թե՛ իր Օրմանեանի վրայ, քանի որ Դպրեվանքի բացման եւ փակման վարագոյրը վերջին անգամ կ'իջներ այդ օրերուն պատմական այդ հաստատութեան վրայ:

ԴՊԿՏ. ԶԱԻԷՆ Ա. ՔՅՆՅ. ԱՐՁՈՒՄԱՆԵԱՆ

Կարնեցի Արմաշականը

Մանկութենէս մինչեւ ձեռնադրութիւնս ինձ համար առաջին Սրբազանն էր Եգիպտահայ Թեմի բազմադիր Առաջնորդ Մամբրէ Արքեպիսկոպոս Սիրունեան, որուն ուրախ ծանօնի եւ ժպտադէմ վարմունքին ներքեւ հասակ առինք, եւ օր մըն ալ զիս տեսաւ ձեռնադրուած եւ իսկոյն հոգեւոր հովիւ կարգեց Եթովպահայ համայնքին: Երախտագիրտութեամբ կ'ընծայեմ սոյն դրուատիքը Սրբազան Հօր իր ծննդեան 130-ամեակին:

Կարնեցի արմաշականն էր Մամբրէ Սրբազան երբ Արմաշի վերջին դասարանէն սարկաւագութեան աստիճանով, գոր ստացած էր վերատեսուչ Մեսրոպ Նարոյեան եպիսկոպոսին, բռնի կ'աքսորուէր իր դասընկերներուն հետ դէպի Կ. Պոլիս: Մեծ Եղեռնի յաջորդ տարին էր երբ չարագուշակ պայմաններու տակ Արշամ սարկաւագ Սիրունեան Կ. Պոլսոյ մէջ Ջաւէն Պատրիարքի արտօնութեամբ եւ Մեսրոպ Եպիսկոպոսի ձեռնադրութեամբ 1916 թուին քահանայական կարգ եւ վեղար կը ստանար վերակոչուելով Մամբրէ արքեպիսկոպոս իր օծակիր Խորէն արքեպիսկոպոսին հետ:

Չոյզ նորընծաները տակաւին իրենց կանոնական քառասուն օրերու շրջանը չաւարտած քուրեցան Գոնիա եւ անկէ տաժանելի աքսորէ ետք հասան Երուսաղէմ: Հոն մատուցին իրենց նախընծայ պատարագը ի ներկայութեան Արմաշու Դպրեվանքի հիմնադիր վերատեսուչ Մաղաքիա Պատրիարք Օրմանեանի որ յատուկ առաքելութեամբ Երուսաղէմ կը մնար մինչեւ 1917 Նոյեմբեր 19: Հոն էր որ Արմաշու Դպրեվանքի հիմնադիր Տեսուչ Օրմանեան Պատրիարք կը հանդիպէր Դպրեվանքի ամենէն վերջին սաներուն ու Դպրեվանքին բացման եւ փակման վարագոյրը կ'իջնէր առյաւէտ:

Վերջին Դասարանը

Ծնած կարին 1889-ին, Արշամ Սիրունեան կարնոյ նահատակ Առաջնորդ Սմբատ Եպս. Սաստի-թեանի յանձնարարականով Դպրեվանք կը մտնէր 1910 թուին, կանոնական ընթացքը աւարտելով սարկաւագ կը ձեռնադրուէր ու իր դասարանը կ'ըլլար վերջինը այդ պանծալի հաստատութեան երբ Արմաշու վանքն ու դպրեվանքը միանգամ ընդմիջտ կը փակէին իրենց դռները: 1915-ի յուլիսեան օր մըն էր երբ Նիկոմիդիոյ շրջանի թուրքերը խառագան ձեռքերնին Դպրեվանք կը խուժէին, ինչպէս կը լիշէ Սիրունեանի դասընկերներէն Քղեցի Յակոբ Թորոյեան, եւ վանատան մէջ ապաստանած Յովհաննէս վարդապետը մահացու կերպով կը չարչարէին, ստիպելով որ մնացեալները իսկոյն Կ. Պոլսոյ Պատրիարքարան մեկնէին: Աշակերտները, գլխաւորութեամբ Արշամ Սիրունեան

սարկաւագին իզմիտէն անցնելով բանտ կը տարուէին եւ յաջորդ օր Կ. Պոլիս կը հասնէին Ջաւէն Պատրիարքի երաշխաւորութեամբ:

Աքսորը

Գաղթական արմաշականներ նախ կանգ կ'առնէին Գոնիայի գարշահոտ բանտին մէջ, եւ շնորհիւ տեղացի հայու մը յաջորդ օր բանտէն արձակուելով իր տան մէջ կ'ապաստանէին: Իրենց ճամբան շարունակելով կը հասնէին Պոզանդի, եւ ինչպէս Թորոյեան կը պատմէ, Մամբրէ արքեպիսկոպոս միշտ լաւատես, կը ջանար փարատել վախի եւ վտանգի զգացումը, հետիոտն հասնելով Ճիհուն, Օսմանիէ, Իսլահիէ, եւ վերջապէս Հալէպ, գրեթէ բոլորն ալ հիւանդ վիճակի մէջ: Զինուորական հայ բժիշկ մը կը խնամէր զիրենք եւ շաբաթ մը ետք Դամասկոսի վրայով Երուսաղէմ կը հասնէին 1916 Յուլիսի վերջերս:

Կիլիկիոյ եւ Եգիպտոսի մէջ

Տ.Տ. Սահակ Բ Խապայեան Կիլիկիոյ Կաթողիկոսը իր մօտ կը կանչէր Մամբրէ Սիրունեան վարդապետը որպէս Մերսինի որբանոցի տեսուչ, տալով անոր վարդապետի եւ ծայրագոյն վարդապետի աստիճանները: Սակայն Կիլիկիոյ յանկարծակի պարպումին պատճառով, այս անգամ ՀԲԸ Միութեան կողմէ Սիրունեան Փորթ Սալիտ, Եգիպտոս կը կանչուէր որպէս տեսուչ հայ որբերուն որոնք Միութեան խնամքին յանձնուած էին ու վրաններու տակ կ'ապաստանէին եւ նախակրթութիւն կը ստանային: Միեւնոյն ատեն Եգիպտոսի թեմակալ Առաջնորդ Թորոյեան Գուշակեան արքեպիսկոպոս Մամբրէ Մ.



Վարդապետը Աղեքսանդրիոյ Փոխանորդ կը նշանակէր: 1931-ին երբ Երուսաղէմի Պատրիարք ընտրուելով Թորոյեան Արքեպիսկոպոս կը մեկնէր Գահիրէն, Թեմական Ժողովը զինք թեմին Առաջնորդական Փոխանորդ կ'ընտրէր եւ Մամբրէ Մ. Վրդ. Սիրունեան Գահիրէ կը փոխադրուէր:

Մամբրե Եպիսկոպոս Սիրունեան

1933 թուին Թեմի գոյզ Թեմական Ժողովներու Մայր Աթոռ յղած խնդրանքին վրայ Մամբրէ Մ. Վրդ. Սիրունեան Ս. Էջմիածին կը մեկնէր եպիսկոպոսական ձեռնադրութիւն ստանալու Տ.Տ. Խորէն Ա Մուրաթէգեան Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Գահիրէ իր պաշտօնին վրայ կը մնար որպէս Փոխանորդ կատարելով թեմակալ եպիսկոպոսի բոլոր հանդիսաւոր պարտականութիւնները մինչեւ 1945, երբ Գահիրէի եւ Աղեքսանդրիոյ Թեմական Միացեալ Ժողովները զինք Թեմի Առաջնորդ կ'ընտրէին Տ.Տ. Գէորգ Զ Չորեքճեան Ամենայն Հայոց Կաթողիկոսի օժման տարին, երբ կը ստանար նաեւ արքեպիսկոպոսութեան տիտղոսը նորընտիր Հայրապետին:

Թեմակալ Առաջնորդ

Եգիպտահայ թեմը իր մօտ 45,000 հայութեամբ վերելք արձանագրեց Մամբրէ Սրբազանի երկամեայ տարիներուն թէ՛ Գահիրէի եւ թէ՛ Աղեքսանդրիոյ մէջ, ուր ժրջան եւ աշխոյժ աշխատանք կը տարուէր նաեւ ազգային վարժարաններէն ներս որոնց Մամբրէ Արքեպիսկոպոս յատուկ հոգածութիւն կը ցուցաբերէր, դասաւանդելով նոյնիսկ, նկատի ունիմ իմ աշակերտութեան շրջանը, եւ պարբերաբար խմբովին եկեղեցի առաջնորդելով Ազգային Վարժարանի աշակերտութիւնը: Տեղոյն հայ մամուլը եւս կ'օժանդակէր եկեղեցական, կրթական, կուսակցական, եւ մարզական միութիւններէ ներս նախաձեռնուած անընդհատ գործունէութեանց, մինչեւ այն տարիներուն երբ Եգիպտոսի քաղաքական պատկերը կը փոխուէր եւ ազգայնական շարժումը այլեւս չէր հանդուրժեր օտարահպատակ քաղաքացիներու ներկայութեանը: Տողերս գրողը պատանեկան եւ երիտասարդական տարիներու վկայութեամբ է որ կ'անդրադառնայ կացութեան մինչեւ յիսունական թուականներու վերջը որպէս եգիպտահայ հոգեւորական, միշտ ենթակայ թեմի Առաջնորդին:

Մամբրէ Սրբազան իր թեմին համար ձեռնադրած է 15-է աւելի քահանաներ, երեք վարդապետներ Գահիրէի եւ Երուսաղէմի մէջ, ինչպէս նաեւ երեք քահանաներ Աթէնքի մէջ Յունահայ թեմին վրայ եւս, Ամենայն Հայոց Կաթողիկոսին այցելու Առաջնորդ նշանակուած ըլլալով, Առաջնորդ Կարապետ Արքեպս. Մազլեանի վախճանումէն ետք, եւ երեք քահանաներ ալ Երեւանի Արարատեան թեմի Ս. Սարգիս եկեղեցոյ մէջ Ամենայն Հայոց Տ.Տ. Վազգէն Ա Հայրապետի հրաւերով, որուն ներկայ եղած եմ նաեւ ես երբ Սրբազան Հօր ընկերանալով 1958 թուին առաջին այցելութեամբ հայրենիք եւ Մայր

Շար.ը էջ 19

EUROPEAN
Curiosity is always on the itinerary.

Delve Deeper With an Armenian Teacher

Unforgettable Expeditions Reveal Even More With a Teacher as Your Guide.



HISTORY & CULTURE (and EXQUISITE CUISINE)
Vardavar Day in Armenia
Itinerary: 14 days
Departs: July 15, 2019
Travelers: 48

Join award-winning Armenian language and literature teacher Norayr Daduryan for a trip to Armenia to celebrate Vardavar, the ancient water festival dedicated to the goddess Astghik. On this once-in-a-lifetime journey, you will travel on the lush highlands of Armenia and Artsakh, immersing yourself deep into history along the way. Some of the highlights include Garni temple, Etschmiadzin cathedral, Tatev, Geghard and Noravank monasteries, Amberd castle, the charming resort town of Dilijan, Lake Sevan, and Van Ardi winery. You will also tour the picturesque town of Goris, plant trees, and practice your weaving skills with the traditional Armenian carpets! All tours available in Armenian and English.



For reservation & information, contact Christine at European Travel 818-842-7500 ext. 105 or N. Daduryan at norayrdaduryan@gmail.com



«60 Տարիներ Տիրոջ Այգիին Մեջ» Յեղիմակ՝ Վեր. Դոկտ. Վահան Թուֆիկեան

Յարատևութեամբ եւ իր 42րդ գիրքով, Վեր. Դոկտ. Վահան Թուֆիկեան կը շարունակէ ներշնչել մեր մտքերն ու հոգիները, մինչ կը բոլորէ իր հովուական առաքելութեան եւ հոգեւոր յանձնառութեան 60րդ տարեդարձը:


Անոնք որոնք մօտէն կը ճանչնան ու կը հետեւին Վեր. Թուֆիկեանի ժրջան աշխատանքին, ըլլալ որպէս հովիւ եւ քարոզիչ, ըլլալ որպէս գրչի մարդ, որպէս ուսուցիչ եւ դաստիարակ եւ կամ որպէս ակնառու եկեղեցական եւ ազգային առաջնորդ, պիտի հասկնան թէ Վերապատուելին ինչպիսի յետադարձ ակնարկ մը նետելով մօտիկ եւ հեռու անցեալին, կը բնորոշէ կեանքի այն ճանապարհները ուրկէ անցնելով իր ազդեցութիւնը թողած է անհատներու եւ հաւաքականութիւններու վրայ, զանոնք սնուցանելով Աւետարանի լոյսին ճշմարտութիւնով: Վեր. Թուֆիկեանի գրական տաղանդները շնորհիւ, այս «պահ» կը վերածուի հեղինակային գրքի մը, որտեղ ընթերցասէր մարդիկ եւ հաւաքականութիւններ կ'ըմբռնեն հովիւի մը սրտէն բխած մտորումները եւ փորձառութիւնները:

Գիրքի բովանդակութիւնը երկլեզու է՝ Հայերէն եւ Անգլերէն: Իւրաքանչիւր բաժինով, հեղինակը մեզ կը տանի ճանապարհորդութեան՝ եկեղեցական տօնացոյցի հետքերով: Ան կ'ընդգծէ այն ինչ որ հովիւ մը պիտի շեշտէր եկեղեցական եղանակները ապրող անհատներ, ընտանիքներ եւ հոգեւոր հաւաքականութիւններ: Ան կ'անդրադառնայ հաւատքի կեանքը սնուցանող էական նիւթերու ինչպէս՝ «Ճանչնալ Քրիստոս», «Հոգեւոր Հաւասարակշռութիւն», «Աղօթքի Կեանք», «Առատաձեռնութիւն», «Վկայութիւն», «Ծառայութիւն» ու նման նիւթեր, որոնք մեզ կը տեղափոխեն հաւատքի աման աւելի վսեմ մակարդակներու:

Վեր. Վահան Թուֆիկեան խոնարհաբար ինքզինք կը տեսնէ Աստուծոյ օծութիւնը ստացող ծառայ մը, որ մասնակից դարձած է Աստուծոյ այգին սնուցող եւ մաքրող մեծագոյն Մշակ՝ Յիսուս

Քրիստոսի, սիրելով «Այգին»՝ եկեղեցին, զօրավիգ կանգնելով անոր ճիւղերու կենսունակութեան եւ ուրախանալով անոր պտղաբերութեամբ:

Նոյն ուժգնութեամբ, Վեր. Թուֆիկեան կը շեշտէ այն առաձ-



նաշնորհումը որ իր հովուական առաքելութիւնը կատարած է Հայ ազգի հոգեւոր եւ մշակութային ենթահողին ներս: Ան կ'ընդգծէ հայկական իրականութեան մէջ պատմական եւ մշակութային բոլոր այն մղոնաքարերը, որոնք պիտի շարունակեն մեզ ներշնչել ազգային ինքնութեան պահպանութեան երաշխիքով:

Վեր. Թուֆիկեանի խորհրդածութիւնները կարճ, սակայն նոյն ատեն բովանդակալից են:

Սեղմ տողերու մէջ գետեղուած խորհուրդները մեր մտքերը առաւել կը հարստացնեն այլ հեղինակներու, իմաստասէրներու եւ Աստուծաբաններու մէջբերումներով: Աւելի հետաքրքրականը, հատորը կը բովանդակէ հեղինակին պատկանող նախկին կարգ մը հատորներու շուրջ մամուլի մէջ լոյս տեսած գրախօսականներ, ինչ որ կը ստեղծէ համապարփակ վկայութիւններու հաւաքածոյ մը Վեր. Դոկտ. Վահան Թուֆիկեանի 60 եւ առաւել տարիներու հոգեւոր գրականութեան վաստակին:

Վերջապէս, արդարացի է ըսել որ շուրջ 60 տարիներ առաջ, Քեսապ աւանի էջիգ-Օլուք գիւղէն, Հունձքի Տէրը պատանի մը կանչեց հոգեւոր ծառայութեան. թեկուզ նա սահմանափակ փորձառութիւն ունէր տարրական այգեպանութեան մէջ, սակայն Տէրոջ օրհնութիւնով եւ շնորհքով, Վեր. Դոկտ. Վահան Թուֆիկեան դարձաւ հաւատարիմ եւ բեղուն հոգեւոր մշակ մը «Տիրոջ Այգի»ին մէջ:

Վեր. ՎԱԶԷ ԷՔՄԷՔԸԱՆ
Նախագահ՝ Հիւսիսային
Ամերիկայի Հայ Աւետարանական
Միութեան

Նոր Գիրքեր «Կեանք եւ ա՛լ Աւելի» (Յեղիմակ՝ Անանիա Քեսթեմեան)

Անցնող տարուան Լիբանանի մէջ լոյս տեսած յատկանշական գիրքերէն է Անանիա Քեսթեմեանի «Կեանք եւ ա՛լ աւելի» աշխատասիրութիւնը:


Կրօնա-բարոյական նիւթով գրուած սոյն գրքովը մասնաւորաբար նուիրուած է Պէյրութի «Արարատ» օրաթերթին եւ անոր տնօրէնուհի Անի Սարաֆեան-Եփրեմեանին, որ անձամբ քաջալերած է գիրք եւ իր հոգեմտաւոր խոհերուն համար յատուկ բաժին մը յատկացուցած է թերթին մէջ, «Հոգեւոր անկիւն» խորագրի ներքեւ:

Շուրջ 135 էջերէ բաղկացած սոյն գրքովին մէջ գետեղուած են Աստուծաշունչի Նոր Կտակարանէն առնուած խոհերու մէջբերումներ, մասնաւորաբար աղօթքի, Սուրբ Հոգիի, ճշմարտութեան, ուրախութեան եւ յաղթական կեանքի մասին:

Անանիա Քեսթեմեանի խոհերուն մէջ կան օգտակար թերադրուութիւններ եւ յորդորներ, դիմակալելու համար մեր աւօրեայ դժուարութիւններն ու խոչընդոտները. «Յիսուս կը սորվեցնէ ու կը քաջալերէ մեզի, որպէս զի մենք ալ, իրեն նման Սուրբ Հոգիով կարենանք պատերազմիլ մեզ պաշարող դժուարութիւններուն դէմ՝ չինական առածէն դաս մը կը սորվինք որ կ'ըսէ. «Մեզի ձուկ մի տաք ամէն օր, հապա մեզի սորվեցուցէք ինչպէս ձուկ որսալ, որպէս զի ամէն օր ձեզմէ կախեալ չըլլանք»:

Հեղինակը Սուրբ Հոգիի մասին արտայայտուելով օրինակներ կը բերէ Աստուծաշունչէն անոր զօրութեան մասին եւ ապա կու տայ հետեւեալ յորդորը. «...Ուստի մխիթարուէ որ մինակ չես, հապա Աստուծոյ Հոգին ներկայ է երկրի վրայ այն մարդոց մէջ՝ որոնք կը հաւատան, կ'ընդունին եւ կը խնդրեն իրմէ որ գայ եւ բնակի իրենց մէջ:

«Կեանք եւ ա՛լ աւելի» բաժինին մէջ Անանիա Քեսթեմեան կը ձողկէ ներկայ օրերու աղանդաւորները, որոնք տարբեր երանգներով կը փորձեն թափանցել մեր տուններէն ներս: Ան այսպէս կը յորջորջէ. «...Աղանդներ, սուտ վարդապետութիւններ, կու գան ու պիտի



գան խանգարելու սուրբ տաճարներ (այս պարագային Սուրբ Էջմիածինը): Սակայն կարելի պիտի չըլլայ այդ, քանզի մեր սուրբ տաճարը՝ դարերէ ի վեր հիմնուած է ճշմարտութեան վրայ, որ է Յիսուս Քրիստոս: Իսկ եթէ կան հարցեր կամ դժգոհութիւններ, կարելի է երկխօսութեամբ լուծել՝ երբայրական սիրով, մէկգծէկու ներելով, խոստովանելով եւ աստուծահաճոյ միջոցներով»:

«Յաջողութեան ճամբան» բաժնին մէջ հեղինակն ունի ընկերա-բարոյական եւ սուրբ գրային թերադրանքներու շարք մը գեղեցիկ ու տեղին մէջբերումներով:

Ա. Քեսթեմեան «Հրաշք Ժողովուրդ» խորագրով գրութեան մէջ կ'անդրադառնայ Հայոց Յեղասպանութեան, ըսելով «Աստուած հատուցում ըրաւ մեզի՝ մեր հաւատքին համար, վերապրեցնելով Հայ ժողովուրդը եւ ամօթով ձգեց թուրքը: Աստուած վերակենդանացուց իւր Հայ ժողովուրդը մեռելներէն...»: Ապա կ'եզրակացնէ «...Ուստի հայ ժողովուրդ՝ սիրեցէք զիրար, քանզի մեր զօրութիւնը մեր միասնականութեան մէջ է»:

«Կեանք եւ ա՛լ աւելի» շահեկան գրքով մըն է եւ արդարեւ կը նպատակադրէ որ մարդիկ աւելի լաւ ճանչնան սուրբ գրային ճշմարտութիւնները:

Յարատևութիւն եւ նորանոր յաջողութիւններ:

Գ. Մ.

Պոլիս. Վերաիրատարակուած է Մաղաքիա Պատրիարք Օրմանեանի «Հայոց Եկեղեցին» Աշխատասիրութիւնը


2018 տարին դարադարձն էր Պատրիարքական Աթոռոյ մեծանուն գահակալներէն երանաշնորհ Մաղաքիա Պատրիարք Օրմանեանի: Այս առիթով, Աթոռը պատմական նիւթերու յատկացուած «Յովակիմեան» մատենաշարէն, որպէս ութերորդ հատոր լոյս տեսաւ հոգեւոր պատրիարքի «Հայոց Եկեղեցին» աշխատասիրութիւնը:

Հեղինակ պատրիարք հայրը նպատակ ունեցած է Հայ Եկեղեցւոյ նուազ ծանօթներուն ծանօթացնել Հայ Եկեղեցին իր գանազան երեսակներով:

Սոյն աշխատասիրութիւնը 1911-ին քաղաքիս մէջ հրատար-

ակուած է հայերէնով, սրբազան հեղինակին իսկ թարգմանութեամբ: Յաջորդ 1912 եւ 1913 տարիներուն կը վերահրատարակուի, սրբազան հեղինակին վերանայութեամբ: «Հայոց Եկեղեցին» հատորը աշխարհի չորս ծագերուն մեր մայրենիով լոյս կը տեսնէ քանի քանի անգամներ: Զանազան վայրերու մէջ լոյս կը տեսնէ նաեւ գանազան լեզուներով, ինչպէս՝ անգլերէն, ռուսերէն, սպաներէն, փորթուգալերէն, լեհերէն:

Հատորը կը բաղկանայ 288 էջերէ եւ կ'ընդգրկէ բացի աշխատասիրութեան, Վաղարշակ Սրկ. Սերովբեանի բացման խօսքը՝



«Ճանչնալ մեր եկեղեցին հայ մեծանուն եկեղեցականին գրիչէն», սրբազան հեղինակին ընդարձակ կենսագրութիւնն ու լուսանկարը, սոյն հատորի հայերէն եւ այլալեզու հրատարակութեանց մատենա-

գիտութիւնը, Ամենայն Հայոց, Մեծի Տանն Կիլիկիոյ եւ Աղթամարայ կաթողիկոսներու, ինչպէս նաեւ Երուսաղէմի եւ Պոլսոյ պատրիարքներու գաւազանագիրքերը, Հայ Եկեղեցւոյ սոյն աշխատասիրութեան պատրաստութեան շրջանի թեմերու վիճակագրութիւնը, երանաշնորհ հեղինակի սան՝ նոյնպէս երանաշնորհ Բաբգէն Եպսկ. Կիլիկիայի (այս պատճառով կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ) գրի առած մատենախօսական գրութիւնը, անձնանուններու, տեղանուններու եւ այլ յատուկ անուններու երեք ցանկ, եւ այլն:

Հատորը լոյս կը տեսնէ աշխատասիրութեամբ՝ Վաղարշակ Սրկ. Սերովբեանի, իսկ շքեղ կողքը պատրաստուած է Գրիգոր Սահակեանի եւ Սարգիս Տանէի կողմէ:

Սոյն հատորը լոյս կը տեսնէ Սելմա Իսկէնտէրէօզի մեկենասութեամբ, ի յիշատակ ծնողներուն՝ Սելիմ եւ Սիրանոյշ Իսկէնտէրի:

Փափաքողներ կրնան հատորէն ունենալ դիմելով Պատրիարքարան, աշխատանքային ժամերուն: ԺԱՄԱՆԱԿ

«Փորձենք խաղաղութիւնը ընտրել»

ԴՈՒՏ. ԳՐԱՅՐ ԵՒՊԵՏԵԱՆ

Տարին՝ 1918: Ա. Աշխարհամարտի մեծ զինադադարը, որուն հարիւրերորդ տարեդարձն է այս տարին՝ 2018: Այս իմաստով, անցնող տարուան ընթացքին տեղի ունեցան շատ մը չիշատակութիւններ՝ սկսելով Ֆրանսայէն ու տակաւին շատ մը երկիրներու մէջ: Այս առումով ուշադրութիւնս գրաւեց անգլիական «ԱՅ» թերթին մէջ հրատարակուած բաւական ընդարձակ յօդուած մը, որ կը կրէր «փորձենք խաղաղութիւնը ընտրել» վերնագիրը: Յօդուածը մէկ կողմէ կ'անդրադառնար այդ առիթով կատարուած բոլոր չիշատակումներուն, իսկ միւս կողմէ հարիւր տարիներ առաջ պատահած այդ պատերազմի սարսափազդու եղելութիւններուն ու պատահարներուն: Ինչ խօսքը, որ պատերազմը մնալուն կերպով եւ ամբողջ պատմութեան ընթացքին եղած է կործանարար ու սպիտակ է կոտորած, մահ ու աւեր:

Ուրիշը հասկնալու, զայն ընդունելու եւ միասին խաղաղութիւն կերտելու գաղափարին շուրջ Գերմանիոյ վարչապետ Անկելա Մերքել ըսաւ. «Մենք բոլորս միասին պէտք է որ աշխատինք, որովհետեւ մեր բոլոր մարտահրաւիրները այսօր կարելի է մէկ պետութեան միջոցաւ լուծել»:

Իննսուն տարեկան իր այսօրուան յառաջացած տարիքին մէջ, քանատացի ծորճը տակաւին կը սպայ իր շատ երիտասարդ մօրեղբօրը ծորճին, որուն անունը կը կրէ, նահատակութիւնը՝ Ա. Աշխարհամարտի ընթացքին: Ան երիտասարդ հասակին արձակագինի մը փամփուռտով զգետնուած է զինադադարէն միայն երկու վայրկեան առաջ:



Ծորճը կը պատմէ, թէ իր մօրեղբայրը երբեք չէ ուզած զինուորագրուել, եւ երբեք ալ չէ սիրած պատերազմը. տակաւին չենք խօսիր մարդ սպանելու մասին: Սակայն իբրեւ քաղաքացիական պարտականութեան եւ ազգային հաւատարմութեան արտայայտութիւն ան զինուորագրուած է: Եւ այս նոյն հաւատարմութիւնն ու պարտականութիւնը խլած են անոր կեանքը:

Յիշատակումի այս ձեռնարկէն չուշացաւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի ելոյթը. «Մենք պատմութիւնը չենք կրնար փոխել բայց պատմութիւնը կրնայ փոխել մեզ, որպէսզի մեր ապագան աւելի լաւ դառնայ»:

Ճիշդ է, որ «պատմութիւնը չենք կրնար փոխել». շատ են երիտասարդ «ծորճ»-երը, որոնք մահացան պատերազմի ժամանակ, եւ երեւի զինադադարի վերջին երկու վայրկեաններէն առաջ: Շատ ճիշդ է, որ այս բոլոր անցած պատմութիւնները չենք կրնար փոխել: Այս նոյն պատմութեան մէջ կ'իջնայ նաեւ հայուն պատմութիւնը, որ նոյնպէս չենք կրնար փոխել:

Երբ կը հետեւէի Ա. Աշխարհամարտի զինադադարի 100-ամեակին նուիրուած բոլոր ելոյթներուն, հանդիպեցայ նաեւ Կարօ Արմէնեանի մէկ գրութեան, որուն մէջ հեղինակը կ'ըսէր. «Պէտք է իրապէս գարմանալ այն իրողութեան վրայ, որ հայութեան չիշողութեանէն գրեթէ ջնջուած է զինադադարի այս մեծ եղելութիւնը»: Նոյնքան ուշագրաւ էր նաեւ անգլիացի լրագրող Ռայպըրթ Ֆիսքի կատարած «Հաշուեցարդարը»՝ հարիւր ամեակի չիշատակումներուն: «Բոլոր այս չիշատակութիւններուն մէջ ու չիշատակի ձեռնարկներուն ընթացքին, չկրցայ տեսնել մէկ նկատողութիւն՝ մարդկութեան դէմ գործուած մեծագոյն ոճիրին՝ Ա. Աշխարհամարտի ընթացքին գործուած Հայոց ցեղասպանութեան մասին: Ցեղասպանութիւն մը, որ գործուեցաւ 1915-ին՝ Գերմանիոյ դաշնակից Օսմանեան Թուրքիոյ կողմէ, եւ որուն զոհ գացին մէկուկէս միլիոն հայեր», ըսաւ Ֆիսք:

Այս ակնարկութիւններուն ընդմէջէն սկսայ ես ալ մէկ-մէկ վերանայիլ հայուն, յատկապէս իմ ընտանիքիս պատմութիւնը՝ նոյնինքն այդ տարիներուն, երբ զինադադարէն առաջ հայ ժողովուրդը ենթարկուեցաւ ահաւոր ցեղասպանութեան: Այդ պատմութիւններուն շարքին կար իմ ընտանիքիս պատմութիւնը, որ կը վերաբերի Ա. Աշխարհամարտի ընթացքին մեծ հօրս՝ տղթ. Աւետիս ձէպէճեանին, որ պատերազմին մասնակցած էր Օսմանեան բանակին մէջ իբրեւ բժիշկ-գնդապետ: Ան իր յուշագրութիւններուն ընդմէջէն կը նկարագրէ պատերազմի ահաւորութիւնը: (Ի դէպ անոր յուշագրութիւնները թրքերէն լեզուով լոյս տեսան Պոլսոյ մէջ, 2015-ին): Յուշագրութիւններէն մէկուն մէջ արձանագրուած է. «Ամէն կողմ լեցուն էր մարդկային զանկերով: Փառքու եւ սրունքներու ոսկորներով: Փամփուշտի կտորներ, վրանի մնացորդացներ, կօշիկի կտորներ՝ ամէն կողմ»: Սակայն ան իր բժիշկի ուխտին հաւատարիմ մնացած է: «Այս գիշեր անքուն մնացի մինչեւ առաւօտ այդքան որ շատ է գործը», կը գրէ ան: Ան հաւատարիմ մնացած է նաեւ զինուորականի իր ուխտին, նոյնիսկ երբ տեսած է հայուն տարագրութիւնն ու մահը: «Տասներկու հազար գաղթականներ անցան Մարաշի քովէն, անգութ ու անհամար տեսարաններ ու նկարագրութիւններ: Ու տակաւին ամէն տեղ հայու ոսկորներ», շարունակած է գրել ան: Աւետիս ձէպէճեան իր զինուորագրութեան ժամանակ լսած է նաեւ իր հարազատ ընտանիքին անդամներուն մահը: «Նոյնի քրոջս Սեպիս լեռը՝ սուրիական անպատ քրտած ըլլալը, եւ անոր Գէորգ ու Կարապետ տղոց մահացած ըլլալը տեղեկանալով՝ շատ տխրեցայ», գրած է ան:

Աւետիս ձէպէճեան այն հայն էր, որ գիտակից էր իր պաշտօնին՝ նոյնիսկ երբ կը ցաւէր: Եւ ան հաւատարիմ մնաց իր ծառայած ու զինուորագրուած բանակին: Այս այն բանակն էր, որ անոր ծառայութեան ընթացքին կը տարագրէր իր ժողովուրդը եւ իր ընտանիքը:

Աւետիս ձէպէճեան այն հայն էր, որ երբեք դասալիք չէղաւ եւ ոչ ալ դաւաճանեց «վաթանին», ինչպէս որ հայը այդ յանցանքով ալ մեղադրուեցաւ այդ տարիներուն: Դարձեալ Աւետիս ձէպէճեանի յուշերէն է այն պատմութիւնը, թէ պատերազմի ժամանակ երբ ուբա-կոծուած ուստեղէնի նաւը սկսած է հրկիզուել՝ ոչ մէկ թուրք զինուոր համարձակած է զայն մարել: «Գտնուած բարձրութեան վեր կանգնելով՝ զինուորներուն բացազանչեցի. Օն, ասլաններս, վաթանին ծառայելու օրը այս է. Օն, հրդեհը մարելու, Օն: Ընկճուած զինուորները սիրտ առնելով վար խոյացան այդ ցից գառիթափէն՝ եւ սկսան կրակը մարել», գրած է Աւետիս ձէպէճեան:

Այս հայուն պատմութիւնն է: Ու տակաւին իմ ու ընտանիքիս պատմութիւնը, որ «չենք կրնար փոխել»: Բայց կը չիշենք այս պատմութիւնը, որովհետեւ վարչապետին հետ համաձայն ենք որ «պատմութիւնը կրնայ փոխել մեզ, որ մեր ապագան աւելի լաւ դառնայ»: Այս ալ մեր «պահանջատիրութիւնն» է՝ «Մեր ապագան աւելի լաւ դառնայ»:



Իսկ «մեր ապագան»: Ճիշդ է, որ համայն մարդկութեան կը վերաբերի խօսքը, սակայն հայուն համար ալ, որովհետեւ հայը հաւատացած է, որ «մեր ապագան» պէտք է կերտել խաղաղութեան ընտրանքին վրայ:

Ա. Աշխարհամարտի պատմութեան դասը առկայ է ամբողջ մարդկութեան համար, ներառեալ հայուն: Այս առումով, վարչապետը ըսաւ. «Որեւէ պետութիւն չի կրնար իր յաջողութիւնը կառուցել ուրիշներուն թշուառութեան վրայ, ո՛չ ոք կրնայ ազատութիւն ձեռք բերել ուրիշներու ստրկութեան հաշուով»:

Դարձեալ կ'անդրադառնանք Ռայպըրթ Ֆիսքին, այս անգամ կեղքոնանալով անոր վերլուծումին, որ կը վերաբերի բոլոր այս չիշատակումներուն: «Կը գարմանամ այն խոր լուծութեան, որ կը ցուցաբերուի Ա. Աշխարհամարտի այն զոհերուն նկատմամբ, որոնց աչքերը այնքան կ'ապույտ չէին՝ ինչքան մերը, որոնց մորթը այնքան ձեւմալ չէր որքան մերը, եւ այն իրականութեան, որ անոնց ցաւերը տակաւին կը շարունակուին Ա. Աշխարհամարտէն ցայսօր», կը գրէ Ֆիսք:

Այս ցաւին մէջ է նաեւ իմ՝ հայուն եւ հայ ժողովուրդին ցաւը, որ տակաւին կը շարունակուի՝ Ա. Աշխարհամարտէն մինչեւ օրս:

Սակայն կայ այսօրը, որուն ընդմէջէն կ'արտացոլայ նաեւ վաղուան տեսլականը:


Երբեմն կը վերանայիմ Աւետիս ձէպէճեանի՝ մեծ հօրս կեանքը, անոր ուխտը եւ հաւատարմութիւնը, ու կը տեսնեմ մեր ընտանիքի ցեղասպանուած քսանեւհինգ նահատակներու կեանքերը: Տակաւին չենք խօսիլ մէկուկէս միլիոն հայու թափած արեան մասին...

Հայը միշտ ալ պահեց իր ուխտը եւ հաւատարմութիւնը, եւ իր կեանքին զնով ծառայեց այդ ուխտին՝ խաղաղութեան ու հաւատարիմ մնաց այդ ընտրանքին: Հայը ազգասէր է, եւ իր արդար պահանջատիրութիւնը չի դնել այլ ժողովուրդներու հաշուով: Ընդհակառակն՝ հայուն պահանջատիրութիւնը կը միտի հասնիլ արդար համակարգի մը, որ բոլորին ձեռնտու է, ներառեալ՝ հայուն:

«Փորձենք խաղաղութիւնը ընտրել»:

Այս է հայուն ուխտը եւ հաւատարմութիւնը: Խաղաղութեան ընտրանքը՝ արդար համակարգի մը ընդմէջէն:

Ֆրանսացի Լրագրողը «Don't go to Armenia» Խորագրով Գովազդային Տեսահոլովակ Պատրաստած է Հայաստանի Մասին



Ֆրանսացի լրագրողի ճանապարհորդ էջատեր Թոլդը (Benjamin Martinie) գեղեցիկ տեսահոլովակ մը նկարահանած է Հայաստանի մասին՝ վերնագրելով զայն «Մի՛ երթաք Հայաստան»:

Յոլովակի բնագիրը կառուցուած է հակադրութեան սկզբունքով: Թէեւ հոլովակը կը կոչուի «Մի՛ երթաք Հայաստան»՝ գեղեցիկ պատկերները հակառակը ցոյց կուտան: Օրինակ, կ'ըսուի, որ Հայաստան լաւ գինի ու գինեգործութիւն չունի եւ կը ցուցադրուի գինիի մառաններն ու խաղողի դաշտերը:

Սուրբ Ծնունդի Նուէր Վայոց Ձորի Սահմանամերձ Գիւղերուն Մէջ Ապրող Երեխաներուն



Խաչիկը, Նոր Ազնաբերդը եւ Խնձորուտը Վայոց Ձորի սահմանամերձ գիւղերէն են, որոնց բնակիչներուն համար՝ այս վայրերուն մէջ ապրիլը մարտահրաւէր մըն է, իսկ մարտահրաւէրներուն գիմակայելու համար չափազանց կարեւոր է ոչ միայն պետական, այլ նաեւ Սփիւռքի մէջ ապրող հայրենակիցներու ուշադրութիւնը:

Արդէն չորս տարիէ իվեր Գանատահայոց Թեմը «Սուրբ Ծնունդի նուէր» ծրագիրը կը կիրառէ, որ կը տրամադրուի Վայոց Ձորի սահմանամերձ գիւղերուն մէջ

Նոր Ծիլեր

Անդրանիկ Թովմասեան իրաքահայերու շաբաթօրեայ վարժարանի նախկին սաներէն է, երեք տարի յաճախած է այս վարժարանը, ուսուցչուհի ունենալով վաստակաշատ ուսուցչուհի Տիկ. Սվետլանա Օհանեան: Անդրանիկ, շրջանաւարտ եղաւ շաբաթօրեայ այս վարժարանէն 2017ին, իսկ 2018-2019 տարեշրջանին կը ծառայէ մեր դպրոցէն ներս որպէս վարժարանի տնօրէնուհի՝ Տիկ. Անահիտ Խաչատրեանի օգնականներէն մին: Ան աշակերտ է Կլենտէյլի Clark Magnet-ի երկրորդական վարժարանին: Անդրանիկ Թովմասեան եղբորը ծոռն է Ս.Գ.Հ.Կ. Քսան կախաղան նահատակներէն հանգուցեալ Թովմաս Թովմասեանի:

Մենք էլ կը գնանք Հայաստան

ԱՆԴՐԱՆԻԿ ԹՈՎՄԱՍԵԱՆ
15 տարեկան



Ես երջանիկ եմ, որ ծնուել եմ այնպիսի ընտանիքում, ուր հայերէն խօսելը առաջնայինն է: Տառածանաչ դարձել եմ տատիկիս օգնութեամբ, երեք տարի էլ սովորել եմ իրաքահայ Միութեան «Հայ Ընտանեկան Շաբաթօրյայ Վարժարանում» (ղեկավար՝ պրն. Խաչիկ Զանոյեան եւ տնօրէն՝ Ա. Խաչատրեան)՝ շրջապատուած լաւ ուսուցիչներով եւ աշխատակիցներով: Գրուած է խօսում եմ երկու լեզուով: Մեզ յանձնարարուած էր արձակուրդի ընթացքում ցանկացած թեմայով շարադրութիւն գրել, ու...

Մի օր դուրս եկայ պատշգամբ եւ զգացի դարձնալ արեւի տաքացնող ջերմութիւնը ու խոնաւ հողի բուրմուռը: Յանկարծ լսեցի մեր ծառի վրայ բոցն հիւսած ծիծեռնակների ծլլոցը ու յիշեցի, որ ամէն տարի աշնանը, երբ պապիկս չորացած տերեւներն էր այրում, տատիկս պապիկիս խնդրում էր ծղօտները չայրել, որ դարձնան մեր ծիծեռնակները նորոգեն իրենց բոցը: Երբ նկատեցի, որ ծիծեռնակը իրօք շիւեր էր փնտռում՝ բղաւեցի. «տատիկ, պապիկ եկէ՛ք, մեր ծիծեռնակն է եկել, ուզում է իր բոցը նորոգել»:

Պապիկիս աչքերը ուրախութիւնից արցունքոտուել էին, իսկ տատիկս հրճուանքով մէկ ինձ էր նայում, մէկ՝ պապիկիս: Պապիկս ձեռքը ուսիս դրեց ու տխուր ասաց. «'է բալես, սրանք վերադարձան իրենց բոցը, իսկ մե՞նք...»:

Փաթաթ վեցի պապիկիս, ասելով. «պապիկ՛ ջան, ես շատ եմ ուզում, որ մենք էլ վերադառնանք Հայաստան, մեր տունը»: Պապիկս աւելի յուզուեց, ժպտալով գրկեց ինձ ու ասաց. «խկապէ՞ս տղաս: Անդրանիկ՛ ջան, հիմա ես զգում եմ, որ ինչքան մեծանում ես, այնքան խելացի ես դառնում: Ի հարկէ՛ կը վերադառնանք»: «ա՛խ, երանի շուտ գայ այդ օրը», ասաց տատս ու փաթաթուեց մեզ: Ես խոստանում եմ, սիրելի տատիկ ու աշխատասէր Միսակ պապիկ ջան...

www.massisweekly.com
Updated Every Friday

LIFE INSURANCE INDIVIDUAL & GROUP HEALTH INSURANCE LONG TERM CARE MEDICARE DENTAL & VISION DISABILITY

M MARONIAN
INSURANCE SERVICES

Since 1975, we have proudly served our community's insurance needs.

Call us today!

Bedros & Siamanto
805 EAST BROADWAY, GLENDALE, CA 91205

CA Insurance Lic. #0494056 / #0C99815
MARONIANINSURANCE.COM

(818) 500 9585
(818) 269 0909

Ի՞նչը Կը Խանգարէ Աւելի Երջանիկ Ըլլալուն

Կեանքը աւելի դիւրին ու երջանիկ կրնայ ըլլալ, եթէ չկեղ-րոնանանք հետեւեալ բաներուն վրայ.

Ուրիշի կարծիքը: Ի՞նչ տարբերութիւն, թէ ինչ կը մտածեն ձեր մասին: Եթէ դուք երջանիկ էք ձեր կայացուցած որոշումներուն շնորհիւ, ուստի դուք կատարած էք ճիշդ ընտրութիւն՝ անկախ այն բանէն, թէ ինչ կ'ըսեն ուրիշները: Պատկերացուցէք, թէ որքան ուժ կը կը ծախսէք՝ փորձելով կարգաւ այլ մարդոց մտքերը:

Զայրոյթ եւ դժգոհութիւն: Զայրոյթը մեզ կը քայքայէ ներսէն, այնպէս որ, աւելի լաւ է գտնել համերաշխութեան տարբերակներ: Ասիկա չի նշանակեր, որ դուք կրնաք թոյլ տալ, որ ուրիշները ձեզ օգտագործեն՝ պարզապէս հարցերէն խուսափելու համար: Դուք պարզապէս պէտք է յաղթահարէք ատելութիւնը, վրդովմունքը եւ ցաւը, որ կը մնայ ձեր մէջ: Յիշեցէք, որ ձեզ գայրացնողը կը դեկավարէ ձեզ:

Կատարեալ մարմնի պատկերը: Ո՞րքան յաճախ դուք ուշադրութիւն կը դարձնէք նորաձեւութեան, ձեր հարազատներու եւ շրջապատի կարծիքին: Մարմինը այն քիչ բաներէն է, որ իսկապէս կը պատկանի ձեզի: Ո՛վ, եթէ ոչ դուք, պէտք է որոշէ, թէ ինչպիսի տեսք պէտք է ունենայ անիկա: Կարեւորը այն է, թէ ինչ պէս դուք կը զգաք:

Երազանք լաւ գուզընկերոջ մասին: Իւրաքանչիւրի գլխուն մէջ կան շարք մը յատկանիշեր, զորս պէտք է ունենայ իտէյալական գուզընկերը: Բայց կեանքը այնքան ալ հաշուի չ'առնէր մեր ցանկութիւնները:

Երջանիկ ըլլալու համար դուք պէտք է սիրէք մարդը ամբողջ սրտով, ձեզ յարմարաւէտ զգաք անոր կողքին, ընդունիք անոր

այնպէս, ինչպէս կայ:

Իտէյալական կեանք: Նոյնը կը վերաբերի կեանքին: Կեանքը այն է, ինչ մենք կը ներդնենք տարիներու ընթացքին: Եթէ դուք ջանքեր չգործադրէք եւ չյամառիք, ուրեմն դուք որոշած էք դժբախտ ըլլալ:

Հարստութիւնը՝ ինքնանպատակ: Շատ մարդիկ կ'ապրին միայն միլիոնատէր դառնալու մտքով: Ասիկա վատ նպատակ է, բայց ատոր հասնելու համար պէտք է շատ աշխատիլ:

Մի կեղրոնանաք մեծ թիւերու վրայ: Կարեւորը՝ գոնէ աշխատանք, գոր դուք կը սիրէք եւ որուն մէջ կ'ուզէք զարգանալ:

Յաջողութեան յոյսեր: Պէտք է սպասել, թէ երբ ձեր բախտը պիտի աշխատի: Գնահատեցէք ձեր կեանքը եւ այն, ինչ ունիք տուեալ պահուն:

Արդարացումներ: Արդարացումները պարզապէս միջոց են, որ դուք խուսափիք դուք ձեզ ծոյլ համարելէ:

Մտքեր նախկիններու մասին: Դուք բաժնուած էք եւ ամէն ինչ անցեալ է: Յիշեցէք ոչ թէ ձեր նախկին սէրերը, այլ այն փոփոխութիւնները, զորս ունեցած էք կեանքի այդ շրջանին: Մի կեղրոնանաք զգացմունքներու վրայ, որոնք երբեք ալ պիտի չունենաք: Ասիկա միայն կրնայ փճացնել ձեր նոր յարաբերութիւնները:

Յամառութիւն: Յամառ ըլլալն ու պայքարիլը, բնականաբար, շատ լաւ է: Բայց պէտք է յամառիլ եւ չխոստովանիլ, որ սխալած էք: Պարզապէս ընդունեցէք փաստերը:

Ժխտական: Մտքերն ու խօսքերը իրականութեան մէջ են: Այնպէս որ, միշտ մտածեցէք, որ ամէն ինչ լաւ պիտի ըլլայ:

Մարդու համար, որ կը մտածէ, որ ամէն ինչ լաւ պիտի ըլլայ, չկան անհնարին բաներ:

Ի՞նչպէս Հասկնալ, Թէ Ինչ Պէտք է Ժամանակակից Կնոջ

Մարդկութեան առաջընթացի պայմաններուն ոմանք կը մնան նոյն սահմանափակ հնարաւորութիւններու ծիրին մէջ, քանի որ պահանջներու մակարդակը զգալիօրէն բարձրացած է: Ասիկա յատկապէս վառ կը զգան այն տղամարդն ու կինը, որոնք կը փորձեն հասարակութեան հերթական առողջ բջիջը ստեղծել:

Նոյնիսկ հասուն մարդիկ այսօր չեն կրնար ազատիլ պատանեկան ծայրագոյն աստիճանի մնացորդներէն ու անիկա քիչ-քիչ կը հասնի իր առաւելագոյն մակարդակին՝ կատարելութեան:

Ի յայտ կու գան որոշ գաղափարական նմուշներ, որոնց կը ձգտին տարբեր հասարակական խումբերու գրեթէ բոլոր ներկայացուցիչները: Անոնք, որոնք կը հասնին յաջողութեան, իրենք կը դառնան նմանակման արժանի նմոյշ:

Տղամարդիկ համատարած կ'որոնեն գեղեցիկուհիներ, արքայադուստրներ կամ գոնէ պատշաճ կապեր ունեցող աղջիկ: Կանայք ալ համատարած կը փնտռեն ձերմակ նոյնը հեծած արքայազն՝ հարուստ, յաջողակ, գեղեցիկ, առատաձեռն ու մարդկային լաւ յատկանիշերով: Իտէյալի ետեւէն վազելով՝ ե՛ւ կանայք, ե՛ւ տղամարդիկ կը կորսնցնեն իրենք զիրենք: Իսկ անոնք, որոնց հասարակութիւնը ճանչցած է նմանակման արժանի, կրնան նուազ յաջողակ մարդոցմէ իրենց համար պարաններ հիւսել:

Եւ այսպէս ճերմակ նոյնգով արքայազնը կրնայ ամէն օր նոր ծանօթութիւններ հաստատել, իսկ պահանջուած գեղեցիկուհին միաժամանակ քանի մը տղայ մտահան ընել՝ անոնցմէ թանկարժէք նուէրներ եւ ուշադրութեան այլ նշաններ շորթելով:

Փոխըմբռնման հասնիլ: Իտէյալը անհասանելի է: Ասիկա պէտք է հասկնալ, եթէ կ'ուզէք ազատիլ կատարելութեան կաղապարներէն: Նոյնիսկ արտաքինապէս իտէյալական մարդը ունի թերութիւններ՝ ծիծաղաշարժ թերութիւններէն սկսեալ մինչեւ սատիզ-

մի ու բռնութեան հակումներ:

Յարաբերութիւնները կը կառուցուին փոխգիշման վրայ: Կարելի է միայն վերցնել՝ ոչինչ տալով: Աշխարհի բոլոր կանանց հասկնալը անհնար է: Բայց մէկ կնոջ հասկնալը հնարաւոր է ու անհրաժեշտ, թէեւ ասիկա նոյնպէս որոշակի ջանքեր ու զոհաբերութիւններ կը պահանջէ:

Համընդհանուր ճանաչում վայելող իտէյալը պարտադիր չէ, որ անձնական իտէյալը ըլլայ: Շատ գիտնականներ ապացուցած են, որ ամբոխի միջին մտաւոր գործակից միջին արդիւնքներուն, նոյնիսկ եթէ այդ ամբոխը ամբողջովին բաղկացած է կիրթ ու գրագէտ մարդոցմէ: Ընդհանուրի կողմէ ճանչցուած իտէյալները, իբրեւ կանոն, ձանձրալի են ու շահագիտական: Միայն դո՛ւն գիտես, որ քեզի ինչ պէտք է:

Բնականաբար պէտք է մոռնալ վստահութեան որոշ շրջանակներու մասին: Կինը երբեք ամբողջովին չի բացուիր, եթէ դու անոր առջեւ հոգիդ չբանաս: Միայն երբ փոխադարձ վստահութիւնը հասնի գագաթնակէտին, դու եւ ընտրեալը պիտի կարենաք հասկնալ, թէ որքան կը համապատասխանէք իրարու: Ի դէպ, եթէ գուզընկերները կը սկսին կարեւոր համարել իրենց միջեւ ստեղծուած մտերմութիւնը, անոնք ունակ են անտեսելու այն գործօնները, որոնք կրնան խանգարել անոնց յարաբերութիւնները: Այդ սկզբունքին վրայ հիմնուած է տղամարդոց ու կանանց յարաբերութիւններու հոգեբանութիւնը:

Իսկ հասկնալու համար, որ ինչ կ'ուզէ ժամանակակից կինը, անհրաժեշտ է ուղղակի անոր հարցնել այդ մասին ու անկեղծ պատասխան ստանալ: Կանացի կամ տղամարդկանց ոչ մէկ նորաձեւ ամսագիր ձեզի որեւէ օգտակար տեղեկութիւն կու տայ. անոնք բոլորը, իբրեւ կանոն, ընթերցողին կ'առաջարկեն համընդհանուր ճանաչման արժանացած իտէյալներու բազմակողմանի նկարագրութիւններ:

Մաշկի Առողջութեան Համար Չափազանց Կարեւոր Կենսամիջոցներ

Մաշկի առողջութեան պահպանման համար անհրաժեշտ են հետեւեալ չորս կենսամիջոցները.

1) A կենսամիջոց: Այս կենսամիջոցը որոշիչ նշանակութիւն ունի մաշկի առողջութեան համար: Անիկա կ'ապահովէ պաշտպանութիւնը արեւու ճառագայթներէն, կը պայքարի այնպիսի հիւանդութիւններու դէմ, ինչպէս պաւարը կամ քոսախտը, մաշկի չորութիւնը: A կենսամիջոցը խոր կերպով կը սնուցանէ մաշկը՝ անոր հողորդելով առաձգականութիւն: Անհրաժեշտ է սննդակարգ ներառել հետեւեալ ուտելիքները՝ մանկօ, քաղցր գետնախնձոր, ստեպղին, լոլիկ, դդում, շոմին (սպանախ), հազար, ծաղկակաղամբ:

2) B3 կենսամիջոց: Այս կենսամիջոցը յաճախ կ'օգտագործուի գեղագիտական միջոցներու պատրաստման ընթացքին: Անիկա յաջողութեամբ կը պայքարի կարմրածութեան, բորբոքային վիճակներու դէմ: Այս կենսամիջոցը մաշկին կը վերադարձնէ փայլք, կը վերականգնէ անոր կառուցուածքը: B3 կենսամիջոցը կը պայքարի նաեւ մաշկի ծերացման նշաններուն դէմ: Հարկաւոր է սննդակարգ ներառել հետեւեալ ուտելիքները՝ հաւու կրծքամիս, ձկնեղէն, պիստակ:

Խորհուրդ կը տրուի սննդակարգ ներառել նաեւ B12 կենսամիջոցը: Հարուստ ուտելիքներ՝ գարեջուրի խմորիչ, լեարդ, ծովամթերք:

Այս կենսամիջոցը կարեւոր է էրիթրոցիտներու ձեւաւորման, ինչպէս նաեւ մաշկի գուռաւորման կարգաւորման համար:

3) C կենսամիջոց: Այս կենսամիջոցը շատ կարեւոր է մաշկի համար, քանի որ կ'օգնէ սոսիւնածին հաւաքել: Սոսիւնածինը (collagen) սպիտակուց է, որ կարեւոր է մաշկի հիւստուածքներու առաձգականութեան, անոր վերականգնման համար: Օգտագործել հետեւեալ ուտելիքները՝ կիտրոնային պտուղներ, փափախ, կուաֆա, դեղին պղպեղ, դդում:

4) E կենսամիջոց: Այս կենսամիջոցը կ'օգնէ պայքարելու տարիքային փոփոխութիւններու, մաշկի վնասման դէմ:

Ճաշատեսակներուն աւելցնել պտղունց մը սեւ պղպեղ: Աղցաններու պատրաստման ընթացքին օգտագործել բուսական իւղեր: Մսնդակարգ ներառել ընդեղէններ:

VA Print Media

Book Printing • Hard Covers • Year Books
Restoration of Old Books & Bibles

Նոր Գիրքերու Տպագրութեան Եւ
Հին Գիրքերու Նորոգութեան Համար
Հեռաձայնէ՛ ՎԱՀԻ ԱԶԱՊԱՀԵԱՆԻՆ



Vahe Atchabahian
1743 E. Elizabeth St. • Pasadena, CA 91104
Tel: 626-793-6220 • Cell: 626-354-5924
vamedia@yahoo.com • www.vaprintmedia.com

ՀՈԳԵՀԱՆԳԻՍ



ԼՈՒԼՈՒ ԽԱՅԵԱՆ-ՖԵՐՄԱՆԵԱՆ

Լուլու (Խայեան-Ֆերմանեանի մահուան տասնիններորդ (19րդ) տարեկիցին առիթով հոգեհանգստեան պաշտօն պիտի կատարուի Կիրակի, 27 Յունուար, 2019ին, Ս. Պետրոս Հայց Առաքելական Եկեղեցւոյ մէջ, 17231 Sherman Way, Van Nuys յաւարտ Ս. Պատարագի:

Հանգուցեալին յիշատակը յարգողներէն կը խնդրուի ներկայ գտնուիլ: Սգակիրներ՝ Տէր եւ Տիկին Արա Ֆերմանեան Վիգէն Գուլումճեան

Յո՞ երթանք Ազգովին

Շարունակուած էջ 6-էն

մտայնութիւնը զոհաբերենք ազգասիրութեան խորանին: Մերոպ Մաշտոցն ու Միխիթար Սեբաստացին յաջողեցան իրենց ժամանակի նոյնատիպ առաքելութեանց մէջ, համաշխարհային նոր համակարգերու ձեւաւորման ընթացքին մեր ազգը օժտելով նորարար մտայնութեամբ, յօգուտ մեր ազգային ինքնուրոյնութեան գոյատեւման:

Այն ընթացքը, որմէ անցաւ Հայաստանը անցնող երկու տասնամեակներուն, ընդօրինակելով մենաշնորհեալ վերնախաւի սակաւապետութեանց բնորոշ, կործանարար եղաւ մեր ազգին համար: Սակաւաթիւ մարդոց հարստացումը, ի հաշիւ ազգի մեծամասնութեան, քայքայման եզրին հասցուց մեր պետութիւնը, որ այդ մեծամասնութիւնը երաշխաւորելու պարտաւորութիւնը ունի: Ժողովուրդի հաշուույն հարստացողը, երբ իր ներդրումը չ'ունենար այդ նոյն ժողովուրդի հասարակաց բարօրութեան, ապա տկարացուցած կ'ըլլայ այդ ժողովուրդին պատասպարող եւ անոր գոյութիւնը ապահովող պետութիւնը: Այս իմաստով, անցած քսանամեակի վարչակար-

գին առաջնորդները, ինչպէս նաեւ անոնց թիկունք հանդիսացողները, պատասխանատու են իրենց քայքայիչ գործունէութեան համար ու պէտք է կրեն իրենց արդար պատիժը՝ զրկուելով պետական պաշտօններէ եւ իրենց յափշտակած հարստութեան պետութեան վերադարձուելով: Քաղաքական նոր դաշտի ձեւաւորում պէտք է գոյանայ, ուր երիտասարդութիւնը իր զգալի ներկայութիւնն ու դերը պէտք է ունենայ: Դաշտ՝ ուր ոչ թէ անձնաւորութիւններու, այլ գաղափարներու առճակատում պէտք է ըլլայ, ազգային ինքնուրոյնութեան եւ ազգային շահի գիտակցութեան հիման վրայ: Մերնդափոխութիւնը պէտք է նոր գաղափարներու, նոր ուժերու առաջացման նպաստէ, որպէս զի յառաջիակայք տեղի ունենայ: Այլապէս՝ կարօտախտ, տեղքայլ եւ լճացում պիտի ըլլայ, որ կործանարար է: Նոր գինին պէտք է չէ՛ հին տիկերու մէջ լեցնել:

Յոյսով ենք, որ Դեկտեմբեր 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրութիւններուն, վերեւ նշուած մտայնութեան տէր անհատներով կը համալրուի նոր խորհրդարանը եւ Նոր Հայաստանի կերտման գործընթացը ամուր հիմքի վրայ կը դրուի:

Մամբրէ Արքեպիսկոպոս Սիրունեան

Շարունակուած էջ 14-էն

Աթոռ կը գտնուէի՝ հրաւերովը Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

Վազգէն Ա Հայրապետին Հետ Ամենայն Հայոց Կաթողիկոս Տ.Տ. Վազգէն Ա Հայրապետի ընտրութեանն եւ օծումէն սկսեալ մինչեւ Սրբազան Հօր վախճանը, Մամբրէ Արքեպիսկոպոս մնաց Հայրապետի հիացողներէն որպէս Հայ Եկեղեցւոյ երիցագոյն եպիսկոպոսը: Իբր երիցագոյն Մամբրէ Սրբազան հանդիսապետած է Վազգէն Հայրապետի 1955 թուի ձեռնադրութեան եւ օծման հանդիսութեանց: Իսկ Հայրապետը իր երեք անգամ հովուապետական այցելութեամբ Եզրիպտոս եւ անգամ մըն ալ Եթովպիա, միշտ պատուուած է

Առաջնորդ Սրբազանին կողմէ, որուն ձեռնադրութեան յիանամեակին, 1966 թուին, Հայրապետը Գահիրէ գտնուած է եւ երախտագէտ սիրով մեծարած երախտարժան հոգեւորականը: Նոյն տարուան Հոկտեմբերին Մամբրէ Արքեպիսկոպոս Սիրունեան 77 տարեկանին կը վախճանէր ետին ձգելով փայլուն վաստակ՝ վերջին արմաշական հոգեւորականը ըլլալով:

Առաջնորդ Սրբազանին Վաստակը Երեք Վեհափառ Հայրապետներու, Տ.Տ. Խորէն Ա, Տ.Տ. Գէորգ Զ, եւ Տ.Տ. Վազգէն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսներու հայեացքին ներքեւ Մամբրէ Արքեպիսկոպոս Սիրունեանի բազմավաստակ աշխատանքը լիովին կ'ուսուանար

Հայկական Բարբեր

Շարունակուած էջ 13-էն

յայտուած է ՀԲԸ Միութեան տարած աշխատանքներուն նկատմամբ: Անդրադառնալով Չինաստանի իր արհեստավարժ փորձառութեան՝ ան հետեւեալ ձեւով արտայայտուած է, «Պէտք է շատ բաներ փորձես եւ դուրս գաս հանգստակէտ վիճակէդ (comfort zone): Ես կը խորհիմ որ աւելի լաւ է փորձել եւ զղջալ, քան թէ երբեք չփորձել»:



Խմբավար Յարութ Ֆազլեան

Լիբանանի Փիլիսոփայութիւնը Նուագախումբի գլխաւոր խմբավար Յարութ Ֆազլեան (տես նկարը) ծնած է Պէյրութ, ուր յաճախած է ՀԲԸ Միութեան Տէմիրճեան վարժարանը: Ան փոքր տարիքէն ընտանիքին հետ փոխադրուած է Մոնթրէալ, իսկ երաժշտական ուսումը ստացած է Երեւան:

Յարութ սերած է արուեստագէտներու ընտանիքէ: Հայրը՝ Պերճ Ֆազլեան, Բեմադրիչն էր ՀԲԸ Միութեան Պէյրութի Վահրամ Փափագեան Թատերախումբին, իսկ մայրը՝ Սիրվարդ Ֆազլեան, գեղանկարիչ է եւ դաշնակահար: Սիրվարդ՝ կատարած է նաեւ դերակատարութիւն, Վահրամ Փափագեան Թատերախումբին հետ:

Յարութ Ֆազլեան 2000 թուականին ի վեր գլխաւոր խմբավարն է Լիբանանի Ֆիլիսոփայութիւն Նուագախումբին: Ան քանիցս հրաւիրած է Հայաստանի Ազգային Ֆիլիսոփայութիւն Նուագախումբը Լիբանան եւ Արաբական Մոցի երկիրները:

Որպէս հպարտ հայ՝ ան հետեւեալ ձեւով արտայայտուած է իր ազգութեան մասին: «Երբ ես նուագախումբով կը ձամբորդեմ աշխարհի չորս կողմերը, կը ջանամ

յայտագրիս մէջ ներառնել հայ յորինողներու ստեղծագործութիւնները: Իմ պարտաւորութիւնս է ու պարտականութիւնս՝ որ մարդիկ



լսեն հայկական երաժշտութիւն»:
Դաշնակահար Նարեհ Աղամանեան

Վիէննայի Սիմֆոնիք Նուագախումբի դաշնակահար Նարեհ Աղամանեան ծնած է Վանաձոր: Ի ծնէ տաղանդաշատ Նարեհ՝ իր առաջին մենանուագով հանդէս կու գայ 6 տարեկան հասակին: Իսկ 7 տարեկանին, ան կ'ընդունուի Երեւանի Չաչքովսքիի անուան տաղանդաւոր փոքրիկներու երաժշտանոցը:

2000 թուականին՝ երբ Նարեհ 11 տարեկան էր, կը հրաւիրուի Երեւանի համալսարանի Մալթ Լէյք քաղաքը, մասնակցելու դաշնակի միջազգային մրցումին՝ որմէ յաղթական դուրս կու գայ: Երեւանի հզացած, Նարեհ՝ Արտա Յարութիւնեանի եւ իր մօր Արտեմիս Նազարեանի կողմէ կը հրաւիրուի Նիւ Եորք, մենանուագով մը հանդէս գալու:

2004 թուականին՝ 15 տարեկան Նարեհ կ'ընդունուի Վիէննայի երաժշտութեան եւ կատարողական արուեստներու համալսարանը: Իր ուսումը աւարտելէ ետք՝ 2008 թուականին, ան կը հաստատուի Վիէննայ:

Նարեհ գեր զբաղուած է իր նուագահանդէսներով, տարեկան աւելի քան 60՝ աշխարհի չորս կողմերը: Ծամբորդութեանց առթաց յոգնութեան ու նոր միջավայրերու յարմարելու անհրաժեշտութեան մղձաւանջը փարատելու համար, ան կը դիմէ աղօթքի՝ որ իրեն կը պարգեւէ ներքին խաղաղութիւն: Ըլլալով հաւատացեալ Քրիստոնեայ, նուագահանդէսներէ առաջ՝ Նարեհ կը յաճախէ Վիէննայի Սբ. Հուրսիմէ կեղեցիցին, ստանալու համար հովիւին օրհնութիւնը:

Ս. Գրիգոր Լուսաւորիչ մայր եկեղեցւոյ եւ Ս. Աստուածածին հին եկեղեցւոյ կամարներուն ներքեւ: Տողերս գրողը իր մանկութեան տարիներէն մինչեւ իր քահանայա-

կան կարգ ստանալը սկանաւես վկան եղած է հոգեւոյս Սրբազան Հօր անդադրում աշխատանքին, վայելելով իր հայրական խնամքն ու հոգատարութիւնը:

ՎԱՐՁՈՒ ՄՐԱՇ
ՓԱՍԱՏԻՆԱՅԻ ՄԷՋ (200 ԵՈԳԻ ՐԱՄԱՐ)
ԱՄԵՆ ՏԵՍԱԿ ԱՌԻԹՆԵՐՈՒ ՐԱՄԱՐ
1060 N. ALLEN AVE. PASADENA CA 91104
ԸՆՈԱԶԱՅՆԵԼ (626) 797-7680

Ձեր Ծանուցումները Վստահեցէք «Մասիս» Շաբաթաթերթին

ՄԱՐԶԱԿԱՆ

«Մանչեսթեր Եունայթեդ» Արտագնայ Խաղում Յաղթեց «Տոտենհեմին»



Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի կեղրոնական խաղում «Տոտենհեմ»-հիլերը նկատեց «Մանչեսթեր Եունայթեդին»: Ուլե-Գունար Սուլշերի գլխավորությամբ մանչեսթերեան ակումբը 5-րդ անընդմեջ յաղթանակը տարաւ Պրեմիեր լիգայում:

Միակ գնդակը հանդիպման 44-րդ րոպէին խփեց Ռեշֆորդը՝ Պոզրայի փոխանցումից յետոյ:

Յատկանշական է, որ «կարմիր սատանաներ»-ի յարձակման գծում ակնյայտ կերպարանափոխութիւնը ամենեւին տեղի չի ունեցել պաշտպանութեան թուլացման հաշուին:

Ամբողջ առաջին խաղակէստում տանտէրերը ոչ մի հարուած չէին կատարել Դե խեսայի պաշտպանած դարպասին: Երկրորդ կեսում էլ սպանացի դարպասապահը Ալիի հարուածից յետոյ ֆանտաստիկ սեյվով աչքի ընկաւ:

Սա առաջին լուրջ քննութիւնն էր նորվեգացի մասնագէտի համար, որն էլ նա պատուով յանձնեց:

Այս յաղթանակից յետոյ մանչեսթերեան թիմը վաստակում է 41 միաւոր եւ շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղիւսակի 6-րդ հորիզոնականը: «Խիսաներ»-ը, իրենց հաշուին պահպանելով 48 միաւորը, մնում են 3-րդ տեղում:

«Արսենալը» Պարտուեց Լոնտոնեան Դերբիում

Անգլիայի առաջնութեան 22-րդ տուրում հանդիպեցին լոնտոնեան «Վեստ Հեմն» ու «Արսենալը»: Նուագագոյն հաշուով յաղթանակ տարան դաշտի տէրերը չիլիացի մարզիչ Մանուէլ Պեկեգրինի գլխավորությամբ: Երկրորդ խաղակէսի սկզբում ֆրանսացի կիսապաշտպան Սամիր Նասրիի փոխանցումից յետոյ աչքի ընկաւ իռլանդացի կիսապաշտպան Դեկլան Ռայսը:

Յիշեցնենք, որ Հայաստանի հաւաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը ոտքի կոտրուած քից յետոյ չի օգնի «Արսենալին» մինչեւ փետրուար:

Սպանացի Ունայ Էմերիի գլխավորած թիմը 41 միաւորով 5-րդն է, «Վեստ Հեմը»՝ 8-րդն է՝ 31 միաւոր:

350 ՄԼՆ. Եւրօ. «Տոտենհեմը» Պատրաստ է Բաց Թողնել Քեյնին

Լոնտոնի «Տոտենհեմը» պատրաստ է 350 մլն. եւրոյի դիմաց բաց թողնել յարձակուող Հարի Բեյնին: Այդ մասին հաղորդում է AS-ը:

Աղբւրի հաղորդմամբ, 25-ամեայ ֆուտպոլիստի ծառայութիւններով հետաքրքրուած է Մադրիդի «Ռեալը», որի ներկայացուցիչներն արդէն կապուել են «Տոտենհեմի» ներկայացուցիչներին հետ:

Աւելի վաղ հաղորդուած էր, որ որ Բեյնին ցանկանում է գնել նաեւ «Բարսելոնան»:

Նշենք, որ Քեյնը 2011թ.-ից է «Տոտենհեմում» խաղում:



Մոդրիչի Տրանսֆերի Համար Մղուող Պայքարը Թեժանում է

Մոդրիչի տրանսֆերի համար մղուող պայքարը թեժանում է Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը շարունակում է մնալ եւրոպական գրանդ ակումբների ուշադրութեան կեղրոնում: Այս մասին հաղորդում է SportMediaset-ը:

Աղբւրի փոխանցմամբ՝ խորուած ծառայութիւններով սկսել է հետաքրքրուել «Յուվենթիսը»-ը: Թուրինեան ակումբը մտադիր է փորձառու խաղացողին թիմ հրաւիրել գալիք ամրանը:

33-ամեայ Մոդրիչի պայմանագրի ժամկետն «արքայական ակումբ»-ի հետ նախատեսուած է մինչեւ 2020 թուականն, իսկ վերջինս չի պատրաստուած այն երկարաժամկէտով:

Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 25 խաղում խորուած դարձել է մէկ կողմի եւ չորս կողային փոխանցման հեղինակ:

Գրիգմանը Վերջին 7 Խաղում 7 Կոլ է Խփել

«Ատլետիկոն» Լա Լիգայի 19-րդ տուրում յաղթեց «Լեւանտէին» (1:0):

Մադրիդեան ակումբի կազմում միակ եւ յաղթական կողմ խփեց յարձակուող Անտուան Գրիգմանը:

Դա ֆրանսացու 7-րդ գնդակն է վերջին 7 խաղում:

27-ամեայ խաղացողը կողմ հեղինակ է դառնում 5-րդ հանդիպմանն անընդմէջ:



Սպանիայի Առաջնութիւն: «Բարսելոնան» - «Եյբար» 3-0

Սպանիայի առաջնութեան 18-րդ տուրում առաջատար «Բարսելոնան» ընդունեց «Եյբարին» եւ խփեց 3 անպատասխան կոլ:

Կատալոնական ակումբից դուբլի հեղինակ դարձաւ ուրուգուացի յարձակուող Լուիս Սոււարեսը, մէկ անգամ էլ աչքի ընկաւ Լիոնէլ Մեսին, որը 400-րդ կողմ խփեց Պրիմերայում: Արժենթինացի յարձակուողը ուժարկուների ցուցակը գլխավորում է 17 կողով, իսկ 3 կոլ քիչ խիստ Սուարեսը երկրորդ տեղում է:

31-ամեայ Մեսին դարձաւ պատմութեան առաջին ֆուտպոլիստը, որը 400 կոլ է խփում Սպանիայի առաջնութիւնում:

43 միաւոր հաւաքած «Բարսելոնան» 5 միաւոր առաջ անցաւ երկրորդ տեղում գտնուող Մադրիդի «Աթլետիկոյից»:

Ջանլուիջի Բուֆֆոնը Դեռ Մտադիր Չէ Աւարտել Կարիերան

Փարիզի ՊՍԺ-ի 40-ամեայ դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը դեռ մտադիր չէ աւարտել կարիերան:

«Եթէ ՊՍԺ-ն համաձայնի, յոյս ունեմ խաղալ առնուազն եւս մէկ տարի: Ես 40 տարեկան տարօրինակ մարդ եմ, որը կարծում է, թէ դեռ 20 տարեկան է, իսկ ամբիջիաներս աւելի շատ են, քանի պատանիների մօտ»,- Բուֆֆոնի խօսքը մէջբերում է vanityfair-ը:

Իտալացի դարպասապահը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1995 թուականին «Պարմայում»: 2001-ին տեղափոխուել է Թուրինի «Յուվենտոս»՝ անցկացնելով 17 տարի: 2018թ. ամրանը ՊՍԺ-ի հետ կնքել է մէկ տարուան պայմանագիր եւս մէկ տարով երկարաձգելու հնարաւորութեամբ: Ֆրանսայի ընթացիկ առաջնութիւնում Բուֆֆոնը մասնակցել է 8 հանդիպման, բաց թողել 4 կոլ, կատարել 22 սեյֆ:



Մարսելօ Բիելսան Կարող է Գաել Անդոնեանին Տանել «Լիդս»

Հայաստանի հաւաքականի պաշտպան Գաել Անդոնեանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է նոր ակումբի միանալ: Նախորդ տարուայ ամռանը ֆրանսական «Մարսելից» հեռանալուց յետոյ 23-ամեայ ֆուտպոլիստն ազատ գործակալի կարգավիճակում է:

Լրատուամիջոցներին յայտնի է դարձել, որ Անդոնեանը կարող է տեղափոխուել անգլիական Չեմպիոնշիփում հանդէս եկող «Լիդս», որը գլխավորում է «Մարսելի» նախկին գլխավոր մարզիչ Մարսելօ Բիելսան:

Արժենթինացի մասնագէտի հետ հայ պաշտպանն աշխատել է «Մարսելում»:

Անդոնեանի ծառայութիւններով հետաքրքրուած են նաեւ հայկական ակումբներ: Յիշեցնենք, որ Գաել Անդոնեանը 2015 թուականին է նորամուտը նշել Հայաստանի հաւաքականում, որի կազմում անցկացրել է 23 հանդիպում: Նախորդ տարի նա փորձաշրջան էր անցել անգլիական «Սանդերլենդի» երիտասարդական թիմում: Մեսիի Յոբելեանական կոլն ու Սուարեսի Դուբլը Յաղթանակ Բերեցին «Բարսելոնային»:



ՈւեֆԱ. 2018-ի Խորհրդանշական Հաւաքականը

ՈւեֆԱ-ն ներկայացրել է 2018թ. խորհրդանշական հաւաքականը, որը ձեւաւորուել է կազմակերպութեան պաշտօնական կայքի այցելուների քուէարկութեան արդիւնքում:

Դարպասապահ. Մարկ-Անդրէ Տէր Շտեգեն («Բարսելոնա»):

Պաշտպաններ. Մարսելօ, Ռաֆայէլ Վարան, Սերխիօ Ռամոս (բոլորը՝ «Ռեալ»), Վիրջիլ վան Դեյլ («Լիվերպոլ»):

Կիսապաշտպաններ. Նգոյո Կանտէ, Էդեր Ազար (երկուսն էլ՝ «Չելսի»), Լուկա Մոդրիչ («Ռեալ»):

Յարձակուողներ. Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտոս»), Լիոնէլ Մեսի («Բարսելոնա»), Կիլիան Մբապե (ՊՍԺ):